

## ՄԵՐ ԱՆԿԻՒՆԵՆ

### «Ոչ Սի Ձայն ԶԳԿ-ին»

Դեկտեմբեր 9-ին տեղի ունենալիք Հայաստանի արտաքին խորհրդարանական ընտրություններու պաշտոնական քարոզարշավի առաջին օրն իսկ, բուռն ընտրապայքար ծայր առաւ մրցակից ուժերուն միջեւ: Փոխադարձ ամբաստանութիւններ հնչեցին յատկապէս «Իմ քայլը» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինեանի եւ ԶԳԿ-ի ներկայացուցիչներուն միջեւ:

Փաշինեանի իշխանութեան գալէն ասդին, նախկին իշխանութեան մարդիկ անդադար կ'աղմկեն, որ նոր կառավարութիւնը կը պատրաստուի Հայկական հողերը վերադարձնել Ատրպէյճանին՝ առանց որեւէ փաստացի տուել կամ այդ ուղղութեամբ վարչապետի կողմէ յայտարարութիւն մատնանշելու:

Ընտրարշավի առաջին օրը «Իմ քայլը» դաշինքի անդամ՝ ազատամարտիկ Սասուն Միքայէլեանի ոչ ճիշդ ձեւակերպուած մէկ արտայայտութիւնը, թէ թաւշեայ յեղափոխութիւնը աւելի կարելոր էր քան Արցախեան յաղթանակը, անմիջապէս դարձաւ շահարկման առարկայ: Երեւանէն մինչեւ Ստեփանակերտ հնչեցին դատապարտումի խօսքեր: Կարծեք թէ մարդիկ անհամբեր կը սպասէին ընտրարշավի ընթացքին արտասանուած մէկ անյաջող խօսքի, որպէսզի գայն բերեն ու կապեն «հողեր յանձնելու» իրենց պնդումներուն: Սասուն Միքայէլեանի կատարած ճշդումը անգամ օգուտ չըրաւ ու նոյն մարդիկ, որոնք «մատրիտեան սկզբունքներու» փաստաթուղթին տակ ստորագրելով, համաձայնած էին, առանց Արցախի կարգավիճակը ճշդելու, տարածքներ յանձնելու գաղափարին, այսօր մեղադրանքներ կը հնչեցնեն Փաշինեանի կողմէ հողերը վերադարձնելու մասին:

Արցախի հարցին շուրջ բարձրացած անտեղի ու համակարգուած աղմուկը բնականաբար գայրոյթ առաջացուց Փաշինեան մօտ ու ան սկսաւ աւելի խիստ ոճով հանդէս գալ նախկին իշխանութիւններուն մաս կազմած իր հակառակորդներուն ու յատկապէս ԶԳԿ-ի նկատմամբ:

«Ոչ մի ձայն ԶԳԿ-ին, ոչ մի ձայն, որովհետեւ չի կարելի ներել, որովհետեւ փորձը ցոյց է տալիս, որ ինչքան փորձում ենք լարում չմտցնել, սիրոյ եւ համերաշխութեան մթնոլորտը մտցնել, ոմանք առիթաւորուում են»: Այս խօսքերը հնչեցնելով Փաշինեան ազդարարեց Հանրապետականներուն դէմ անխնայ ընտրապայքարի փուլը թեւակոխելու մասին, որպէսզի ան չկարողանայ յայտնուիլ յառաջիկայ խորհրդարանէն ներս ու շարունակէ կատարել իր «սեւ գործը»:

«Ոչ մի ձայն ԶԳԿ-ին», պէտք է դառնայ Հայաստանի ընտրողներու կարգախօսը:


«ՄԱՍԻՍ»

## Հայաստանի Արտաքին Խորհրդարանական Ընտրություններու Քարոզարշավը Սկսաւ

Հայաստանի մէջ սկսաւ Դեկտեմբեր 9-ին կայանալիք արտաքին խորհրդարանական ընտրություններու քարոզարշավը, մասնակցութեամբ 9 կուսակցութիւններ եւ 2 դաշինքի:

Միւս կողմէ, Միջազգային Հանրապետական Հիմնարկը հրապարակեց նոր հարցախոյզ մը, որու համաձայն հայաստանցիներու մեծամասնութիւնը լաւատես է երկրի ապագայի եւ Նիկոլ Փաշինեանի կառավարութեան նկատմամբ: Հարցախոյզը հրապարակուեցաւ Նոյեմբեր 23-ին, սակայն ան կատարուած է Հոկտեմբերի 9-էն 29-ի միջեւ, երկրի տարբեր մարզերուն մէջ բնակող 1200 քաղաքացիներու մասնակցութեամբ:

Ամերիկեան կառավարութեան կողմէ մասամբ ֆինանսաւորուող եւ Հանրապետական կուսակցութեան հետ կապ ունեցող՝ Միջազգային Հանրապետական Հիմնարկի նախաձեռնութեամբ կատարուած հարցախոյզի տուեալները ցոյց կուտան որ, ժողովուրդի 67 տոկոսը պատրաստ է քուէարկելու Փաշինեանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան, 10 տոկոսը՝ «Լուսաւոր Հայաստանի», 9-ը՝ «Բարգաւաճ Հայաստանի», 3-ը՝ «Սասնայ ծոերի», 2-ը՝ Հանրապետականի, 2-ը՝ Դաշնակցութեան օգտին:



Կուսակցություններու վարկանիշը՝ քստ հարցախոյզի տուեալներուն

Պատասխանողներու մեծամասնութիւնը Փաշինեանի կառավարութեան կ'ակնկալէ աշխատատեղերու ստեղծում, ընկերային-տնտեսական խնդիրներու լուծում,

Շար.ը էջ 5

## «Հայաստան» Հիմնադրամի Թելեթոնի Ընթացքին Հանգանակուեցաւ 11 Միլիոն 109 Հազար Տոլար



Թելեթոնի աւարտին երիտասարդ կամաւորները Արցախի նախագահ Բակո Սահակեանի եւ առաջնորդ Պարգեւ Արք. Մարտիրոսեանի հետ

Լոս Անճելըսի մէջ կայացած «Թեպլեթոն-2018»-ի ընթացքին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին նուիրաբերուեցաւ 11 միլիոն 109 հազար 633 տոլար:

«Արարենք միասին» խորագիրով հեռուստամարաթօնին միջոցներով պիտի շարունակուին Արցախի մէջ իրագործուող երկու կարեւոր ծրագիրներ, որոնք սկսած էին նախորդ տարուան՝ «Բերքառատ Արցախ» խորագրով:

Բացի Արցախի մէջ իրականացուելիք ծրագիրներէն, գումարներ պիտի ուղղուին Հայաստանի համայնքային ենթակառուցուման քննուել, որոնք պիտի խթանեն աշխատատեղերու ստեղծումը: Վարչապետի պաշտօնակատար

ի խօսնակ Արման Եղոյեանի փոխանցմամբ, Նիկոլ Փաշինեանը վարչապետի ֆոնտէն «Հայաստան» համահայկական հիմնադրամին նուիրաբերած է 1 միլիոն, իսկ իր անձնական միջոցներէն՝ 500 հազար դրամ:

«Ազատութեան» հարցին ի պատասխան վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը անդրադարձած է հանգանակուած գումարի չափին. - «Ինձ ասուած էին, որ աւելի շատ է հանգանակուել... Անցումային փուլ է, ամէն ինչ կ'ընկնի իր տեղը: Մենք պէտք է հասկանանք «Հայաստան» համահայկական հիմնադրամի դերը, անհե-

Շար.ը էջ 5

## «Այժմ Հայաստանի Մէջ Մարդիկ Աւելի Ազատ են» Սվիթալսքի

Յեղափոխութեան հոգի Հայաստանը յաջողած է խօսքի եւ հաւաքներու ազատութեան ապահովման հարցի վերաբերեալ բարձրագոյն ցուցանիշի հասնիլ: Այս մասին լրագրողներուն յայտնած է Հայաստանի մէջ Եւրոպական Միութեան պատուիրակութեան ղեկավար, դեսպան Փիլիթ Սվիթալսքին:

Եւրոպացի ղեկանազէտը յոյս յայտնած է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքին երկրի իշխանութիւնները կը կարենան նուազագոյնի հասցնել ստեղծութիւնը, քանի որ այն կը սպաննէ ժողովրդավարութիւնը, բացասաբար կ'ազդէ քաղաքական մշակութիւն վրայ: «Յոյսով ենք, որ Հայաստանի մէջ ընտրութիւններու արդիւնքով հնարաւոր կ'ըլլայ ձեւաւորել ամենաբարձր չափանիշի ժողովրդավարութիւն», - ըսած է Սվիթալսքին:

Պատասխանելով Հայաստանի մէջ ժողովրդավարութեան մակարդակի մասին ունեցած իր տպաւորութիւններու հարցին, Փիլիթ Սվիթալսքին յայտարարած է, որ ընդհանուր առմամբ տպաւորութիւնն այնպիսին է, որ այժմ Հայաստանի մէջ մարդիկ աւելի ազատ են: Դեսպանի խօսքով, այս առումով մեծ նշանակութիւն ունին լրատուամիջոցները, քաղաքացիական հասարակութիւնը եւ քաղաքական դասը:



# ՎԱՅԱՍԱՆԵԱՆ ՄԱՍԻՍ

## Եթէ Չէք Հասկանում, Հանգիստ Թողէք Արցախը

ՆԱՅԻՐԱ ՀԱՅՐՈՒԽՅԱՆ

Քաղաքացիական պայմանագիր կուսակցութեան վարչութեան նախագահ Սասուն Միքայէլեանը քարոզչական արշաւի շրջանակում մի ցնցող արտայայտութիւն է արել. «Մենք չաղթել ենք արցախեան պատերազմում: Ես չեմ վարանում, չեմ վախենում ասել՝ այս յաղթանակը, որ մեր հանրապետութիւնում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, աւելի կարեւոր էր, քան արցախեան ազատամարտը, որովհետեւ այն յաղթանակը կատարուեց մեր քաջորդիների շնորհիւ եւ այդ յաղթանակի արդիւնքը պէտք է տեսնէր հայ ժողովուրդը, որը նախորդ իշխանութիւնները չթոյլատրեցին, մեր ժողովուրդը չհասկացաւ յաղթանակի գինը, չպատկերացրեց ինչու ընկան մարդիկ» ասել է Միքայէլեանը:

Պարզ չէ, արդեօք Սասուն Միքայէլեանն ինքը հասկանում է արցախեան յաղթանակի իմաստը, որում կայ նաեւ իր աւանդը: Հայ ժողովրդի էթնոգենեզի տեսանկիւ-

նից քաղաքական գնահատական տրուել է 1988-1994 թուականներին Արցախում տեղի ունեցածին: Ինչ էր դա՞ տարածքային նուաճում, պատմական արդարութեան վերականգնում, թէ՞ ամէնից խորամանկների համար իշխանութիւնը գրաւելու հնարաւորութիւն:

Հայաստանի նախընտրական արշաւում Արցախի թեման առանցքային է դարձել, բայց ոչ մի քաղաքական ուժ չի յայտարարել արցախեան յաղթանակի պատմական նշանակութեան մասին: Խօսքը բարձրագոյն հայրենասիրութեան, առաւել եւս, արցախեան յաղթանակը մրցակիցներին քաղաքական մեղադրանքներ կազմակերպելու ծառայեցնելու մասին չէ: Խօսքը ձեւակերպման մասին է, թէ արցախեան պայքարն ինչ տեղ ունի մեր ժողովրդի եւ տարածաշրջանի պատմութիւնում:

Օրբոս Ղազարխանի նախագահ Նուրսուլիսան Նազարբաեւը յղուած է հրապարակել «մեծ տափաստանի» եւ դազախների

ծագումնաբանութեան մասին: Թողուածում յատկանշական հատուած կայ ազգերի եւ քաղաքակրթութիւնների գնահատման սանդղակի մասին: «Եթէ մտածենք գերմանացի, իտալացի կամ հնդիկ ժողովուրդների պատմութեան մասին, ապա արդարացիօրէն հարց է ծագում հազարամեակների պատմութեան ընթացքում այդ ժողովուրդների տարածքների եւ մեծ ձեռքբերումների յարաբերակցութեան մասին»:

Նազարբաեւը հասկանում է, թէ հողն ու «տարածքների յարաբերակցութիւնը» ինչ նշանակութիւն ունեն հազարամեակների պատմութեան մէջ: 1994 թուականին Հայաստանի 29 հազար քառակուսի կմ տարածքին աւելացաւ եւս 12.5 հազար ռազմավարական տարածք: Աւելացաւ ոչ միայն հող, այլ նաեւ «մեծ ձեռքբերում»՝ վստահութիւն սեփական իրաւունքի, ուժերի ու ինքնիշխանութեան հանդէպ: Այդ «դրական սաղոն» ստիպեց ողջ աշխարհին հաշուի նստել հայերի հետ: Առաւել եւս, ապրիլեան պատերազմից յետոյ, երբ պարզ դարձաւ, որ հայ ժողովուրդը հասկանում է արցախեան

պատերազմի իմաստը եւ մտադիր չէ փոխել սաղոն:

Հասկանալի է, թէ ինչ է նկատի ունեցել Սասուն Միքայէլեանը, հասկանալի է, որ նա ցանկացել է «կամ թել» նախկին իշխանութիւններին, բայց ցանկալի կը լինէր դրա համար աւելի անմեղ թեմաներ ընտրել: Որովհետեւ 2016 թուականի Ապրիլին իշխանութիւնը չկարողացաւ կամ էլ չցանկացաւ խանգարել ժողովրդին ինքնակազմակերպել ու պաշտպանել յաղթական ձեռքբերումները: Դա թանկ արժէքաւ նրան՝ երկու տարի անց կորցրին իշխանութիւնը: Բայց անգամ դրանից յետոյ նրանք նոյնքան համարձակ քաղաքական գնահատական չտուեցին արցախեան յաղթանակին, որքան Նազարբաեւը:

Գնահատական է տուել նաեւ ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միրզը, ով իր վերջին հարցազրույցում ասել է, որ Հայաստանի ժողովուրդն անգամ չի քննարկում տարածքների յանձնումը, չնայած մադրիդեան սկզբունքներին: Մնում է, որ Հայաստանի ու Արցախի ապագայի համար պատասխանատու թիւն վերցնել պատրաստուող քաղաքական ուժերն էլ հասկանան եւ ընդունեն դա:

«ԼՐԱԳԻՐ»

## Որոշում Ընդունողը Մեկ Մարդ է

ԱՐԱՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Մարդիկ ստեղծել են «խորհրդարան» կոչուող պետական ինստիտուտը՝ ելնելով այն «կանխավարկածից», որ, ասենք, 100 հոգի, հաւաքուելով եւ վիճելով, աւելի իմաստուն որոշում կը կայացնեն, քան մէկ անհատը: Ես, ճիշտն ասած, որոշակի վերապահումով եմ վերաբերուում այդ եւ թաղրութեանը, որովհետեւ յիշեալ 100 հոգին կարող են իրար վարակել ոչ միայն իմաստութեամբ, այլեւ իմաստութեամբ: Բացի այդ, պատմութիւնից, թէկուզ նաեւ կենցաղային օրինակներից յայտնի է, որ 100 հոգու շահերի համադրումից միշտ չէ, որ խելամիտ բան է ստացուում:

Ոչ անհատն է կատարեալ ու անխալախան, ոչ էլ 100 հոգանոց խումբը, ու մեծ հաշուով պառլամենտի իմաստն այն է, որ մէկ մարդու խելացի կամ ցնորամիտ որոշումները զսպուեն ու հակակշռուեն մի քանի տասնեակ մարդու որոշումներով, որոնց որակը նոյնպէս երաշխաւորուած չէ: Համակարգը չի ապահովագրում ձախողումները եւ անգամ աղէտներից, բայց, ինչպէս ասում են, աւելի լաւ բան մարդկութիւնն առայժմ չի յայտնագործել:

Կառավարումը խորհրդարանական է, թէ նախագահական՝ այստեղ բացարձակապէս նշանակութիւն չունի: Անհատի եւ պառլամենտի փոխզսպումը գործում է թէ՛ խորհրդարանական համակարգով կառավարող Գերմանիայում, թէ՛ սահմանադրական միապետութիւն հանդիսացող Բրիտանիայում, թէ՛ «նախագահական» Միացեալ Նահանգներում: Իսկ, օրինակ, Ֆրանսայում այդ առումով խնդիրներ են առաջանում. եթէ

նախագահի վարկանիշը 70 տոկոս է, երկիրը կայուն է, իսկ եթէ դաւնում է 20 տոկոս, առաջանում են մեծուփոքր ցնցումներ: Խորհրդամատիկ գեներալ դը Գոլի «հազով կարած» Սահմանադրութիւնը դժուարութիւններ է ստեղծում Օլանդի կամ Մակրոնի նման ոչ խարիզմատիկ գործիչների համար: Անհատի եւ խորհրդարանի հակակշիռներ Հայաստանում չեն գործում: Այն պահից, երբ 1991 թուականի Հոկտեմբերի 16-ին Լեւոն Տէր-Պետրոսեանն ընտրուեց Հայաստանի նախագահ, այսինքն՝ արդէն 27 տարի մեր երկրում ամէն ինչ որոշում է մէկ մարդու կողմից: Այդ մարդկանց ազգանունները բոլորին յայտնի են, եւ խնդիրն այստեղ ամենեւին ազգանունների մէջ չէ. եթէ որոշումներ ընդունող անհատն օժտուած է բացարձակ իշխանութեամբ, եթէ չկան նրա գործունէութիւնը զսպող մեխանիզմներ, ապա, ինչպիսի հրաշալի անձնաւորութիւն էլ նա լինի, երկրի կայունութիւնը մշտապէս վտանգի տակ է:

Պառլամենտն այս պարագայում խաղում է եւ, ցաւօք, ենթադրում էմ, դեռ կը խաղայ զուտ դեկորատիւ դեր: Դրա վառ ապացոյցն այն է, որ յեղաշրջման (1997) կամ յեղափոխութեան (2018) ժամանակ խորհրդարանական մեծամասնութիւնը վազում է ուժեղի հետեւից եւ նրան հաւատարմութեան երդում է տալիս: Պատգամաւորները հասկանում են, որ փոխուել է այն միակ մարդը, որը Հայաստանում որոշում է ընդունում ու, բնականաբար, նրա հովանաւորութեան կարիքն են զգում: Որեւէ բան զսպելու կամ հակակշռելու ցանկութիւն նրանք չունեն:

«ԱՌԱԻՕՏ»

## Էլ Չթողեց Տուն, Կտուր. ՀՀԿ «Գզիրը»

ԱՐԱՍ ԱՍԱՏՈՒՄԻ

Իրավիճակը փոխուել է նրանով, որ այսօր ՀՀԿ-ի համար չկան այն ֆունկցիոնները, որոնք կազմաւորում էին ռեյտինգային կարգով առաջադրուող կամ ընտրանակների ենթակայ շերտերից: Այդ շերտերն այսօր չունեն մոտիւացիա, նրանց մոտիւացիայից զրկել է թաւշեայ յեղափոխութիւնը, իսկ նախընտրական արշաւից առաջ էլ ուստիկանութեան առաջ խնդիրը յստակ դրել է վարչապետ Փաշինեանը: Եւ այսօր արդէն դուռն դուռ անցնելու պարտաւորութիւնն այն շերտի վրայ է, որի փոխարէն տարիներ շարունակ սեւագործ աշխատանք կատարում էր քրէսօլիզարիտան, իսկ, այսպէս ասած, քաղաքական շերտը չափազանց ստերիլ պայմաններում փորձում էր ապահովել ՀՀԿ քաղաքական դէմքը, քաղաքական նկարագիրը կամ փաթեթաւորումը: Սակայն միւս կողմից քիչ հաւանական է, որ ներկայումս քաղաքական շերտն ընկնի դուռն դուռ, այդ բառի, այսպէս ասած՝ իրական իմաստով: Դռներ, իհարկէ, կը լինեն, սակայն հագիւ թէ լինի դուռն դուռ, եւ Հանրապետականը առաւելապէս կ'աշխատի ֆէյսբուքեան տիրոջ թում, գովազդային քարոզչական տիրոջ թում:

Բանն այն է, որ ՀՀԿ-ն այդ իմաստով չունի քարոզչութեամբ ընտրող աւելացնելու հնարաւորութիւն, դա ուղղակի անհնար է: ՀՀԿ ընտրողը նրանք են, որոնց համար թաւշեայ յեղափոխութիւնը բերել է խնդիրներ եւ, այսպէս ասած, շրջել է կեանքը արտօնեալ դիրքերից դէպի «շարքային» դիրքեր:

Ըստ այդմ՝ չկայ դուռն դուռ անցնելու կարիք, ովքեր քուէարկելու են ՀՀԿ-ին, նրանք իրենք կը գնան քուէարկութեան տեղամասեր: Հարցն այն է, թէ ինչ ծաւալի ընտրողների մասին է խօսքը, քանի հարիւր են նրանք, կամ քանի հազար են, որոնք շատ կոնկրետ

քուէարկում են նախորդ համակարգի օգտին, որոնց չի հետաքրքրում, թէ ով ինչ նոր բան է առաջարկում: Այլապէս, իրականում դուռն դուռ անցնել ՀՀԿ-ն ներկայումս չի կարող՝ հաշուի առնելով այն, որ այդ պարագայում առաջին դուռնից յետոյ գուցէ հնարաւոր չլինի անցնել երկրորդին:

«ԱՌԱՋԻՆ ԼՐԱՏՈՒԱԿԱՆ»



**ՄԱՍԻՍ ՇԱԲԱԹԵՐԹ**

**ՄԱՍԻՍ ՇԱԲԱԹԵՐԹ**  
 ՊԱՇՏՕՆԱԹԵՐԹ՝  
 ՍՈՑԻԱԼ ԴԵՄՈԿՐԱՏ ՀՆՉԱԿԵԱՆ  
 ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ  
 Արեւմտեան Ամերիկայի Շրջանի

ՎԱՐԻՉ ՏՆՕՐԵՆ  
 ՎԱՅԷ ԱՋԱՊԱՅԵԱՆ

**MASSIS Weekly**  
 Organ of the Armenian Social Democratic Hunchakian Party of Western USA  
 1060 N. Allen Ave.  
 Pasadena, CA 91104  
 Phone: (626) 797-7680  
 Fax: (626) 797-6863  
 E-Mail: massis2@earthlink.net  
 http://www.massisweekly.com

(USPS 667-310) (ISSN 0744-334X)  
 Published Weekly  
 Except Two Weeks in August

**ANNUAL SUBSCRIPTION RATES:**  
 USA \$50.00, \$100.00 (First Class)  
 Canada \$125.00 (Air Mail)  
 Overseas \$250.00 (Air Mail).  
 All payments must be made in US funds & Drawn on US banks.

Periodicals Postage Paid  
 at Pasadena CA.  
 Please Send Address Change To  
**MASSIS WEEKLY**

Հրատարակելով հայաստանեան մամուլին մէջ լոյս տեսնող տարբեր յօդուածներ «ՄԱՍԻՍ» անպայմանօրէն չի բաժնէր հոն արտայայտուող բոլոր միտքերը

[www.massisweekly.com](http://www.massisweekly.com)



ՀԱՅԱՍՏԱՆԵԱՆ ՆԵՐՔԻՆ ԼՈՒՐԵՐ

«Սասնայ Ճռերը» Արձագանգած է Նիկոլ Փաշինեանին

«Սասնայ Ճռեր» կուսակցութեան արձագանգը վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանի 26 նոյեմբերի յայտարարութեան չուշացաւ:

«Մեզ համար խիստ տարակուսելի է պարոն Փաշինեանի նման յայտարարութիւնը: Յուսով ենք, որ նա առաջին իսկ առիթի դէպքում կը պարզաբանի իր խօսքը», - նշած են կուսակցութեան ներկայացուցիչները:

«Իմ քայլը» դաշինքի առաջնորդը խորհուրդ տուած էր ուժերէն մէկուռ, «չշշկուել» ու չշփոթել նոր իշխանութիւնները Սերժ Սարգսեանի իշխանութեան հետ, - «Կան ուրիշ քաղաքական ուժեր, որոնք էսօրուանից ասում են՝ էս խորհրդարանը մի տարուայ կեանք ա ունենալու, տարիուկէտայ կեանք ա ունենալու: Էդ դուք իրօք որոշել էք, որ ձեզ իրաւունք ա տրուած որոշել խորհրդարանի եւ երբեմն նոյնիսկ մարդկանց կեանքի չափերը: Ես ձեզ ասում եմ՝ յանկարծ չշշկուէք, սա ձեզ համար Սերժ

Սարգսեանի թուլամորթ եւ թուլակամ իշխանութիւնը չի»:

«Սասնայ Ճռեր» կուսակցութեան նախընտրական ցուցակը գլխաւորող Վարուժան Աւետիսեանը յղում ըրած է իրենց տարածած յայտարարութեան, ուր նշած են, թէ «Փաշինեան արել է անհիմն պնդումներ, օգտագործել է սպառնալիքներ եւ վիրաւորական ենթաթեքստ ունեցող արտայայտութիւններ», - «Թեքսթը պարոն Փաշինեանի յայտարարութեան պարունակում է վիրաւորական բնույթի ենթաթեքստ: Կարծում եմ, բոլորին պարզ է, այստեղ լրացուցիչ պարզաբանումների կարիք չկայ»:

Հայաստանի վարչապետի պաշտօնակատարի եւ յեղափոխութեան էտք որպէս կուսակցութիւն գրանցուած «Սասնայ Ճռերի» բանավէճը սկսած է վերջիններու յայտարարութեանէն ետք, թէ Դեկտեմբեր 9-ին ընտրուելիք խորհրդարանը 2 տարուան կեանք պիտի ունենայ:

Հինգ Նախարարութիւններ Հաւանական է Կրճատման Ենթարկուին

Խորհրդարանական ընտրութիւններէն ետք կը սպասուի կառավարութեան կազմի փոփոխութիւն: 17 նախարարութիւններէն 5-ի հաւանական կրճատման մասին վերջին ասուլիսի ժամանակ յայտարարած է վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը:

«Ոչ թէ կրճատուելու է նախարարութիւնների թիւը, այլ բովանդակային փոփոխութիւն է տեղի ունենալու եւ այդպիսով նաեւ նախարարների գործառութային իմաստով փոփոխութիւններ են տեղի ունենալու, որովհետեւ ընդլայնուելու է պատասխանատուութեան շրջանակը», - մանրամասնած է վարչապետի պաշտօնակատարը:

Վարչապետի խորհրդական Արտակ Մանուկեանը շեշտած է՝ խօսքը արդիւնաւէտ կառավարման մասին է: Նախագիծը, ամենայն հաւանականութեամբ, պատրաստ կ'ըլլայ 2019 թուականի առաջին եռամսեակին: Փոփոխութիւնները միայն նախարարութիւններու մակարդակով պիտի

չըլլան, կ'ուսումնասիրուին կոմիտէներու, Ծրագրերու իրականացման գրասենեակներու (ԾԻԳ) եւ Պետական ոչ առեւտրային կազմակերպութիւններու (ՊՈԱԿ) աշխատանքները: Արտակ Մանուկեանը սա կ'որակէ ոչ ժողովրդական, բայց անհրաժեշտ քայլ, որ կրնայ ընել միայն մեծ վստահութիւն ունեցող կառավարութիւնը: Այս պահուն չկայ հաշուարկ, թէ փոփոխութիւններու հետեւանքով քանի աշխատակից գործազուրկ կը դառնան, բայց պետութիւնը իր ընկերային պատասխանատուութեան շրջագիծէն ներս անոնց համար այլընտրանք պէտք է ստեղծէ, կ'ըսէ Մանուկեանը. - «Ըստ էութեան, պէտք է նաեւ աշխատանքներ տարուեն, որպէսզի այս սոցիալական պատասխանատուութեան գործառույթը հնարաւորինս կեանքի կոչուի եւ նա ունենայ այլընտրանք՝ ինչպէս որոշակի ժամանակ, այնպէս էլ գիտելիքներ, որպէսզի դա առաւելագոյնս օգտագործի ինչպէս պետական, այնպէս էլ մասնաւոր համակարգում»:

Նախագահի Նստավայրը Բաղրամեան 26 Տեղափոխելու Նախագիծը Ընդունուած է

ՀՀ նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցէէն պիտի տեղափոխուի Բաղրամեան 26: «Պաշտօնատար անձանց գործունէութեան ապահովման, սպասարկման եւ ընկերային երաշխիքներու մասին» Հայաստանի Հանրապետութեան օրէնքի մէջ փոփոխութիւններ եւ լրացում կատարելու մասին օրէնքի նախագիծը ընդունուած է Աժ արտահերթ նիստի ժամանակ:

«Նախատեսուել էին պաշտօնատար անձանց գործունէութեան ապահովման դրոյթներ: Վարչապետի նստավայր էր սահմանուել Բաղրամեան 26-ը, իսկ նախագահինը՝ Մաշտոցի 47-ը: Զուգահեռաբար, կառավարութեան աշխատակազմին տրամադրուած էր Հանրապետութեան հրապարակ 1 շինութիւնը, յետագայում այն յանձնուեց վարչապետի աշխատակազ-

մին: Ստացուեց, որ վարչապետն ունեցաւ երկու նստավայր: Կառավարութիւնը վարչապետի գլխաւորութեամբ կարծում է, որ վարչապետը կառավարութեան գործունէութեան ղեկավարումն ու աշխատանքի համակարգումը կարող է իրականացնել մէկ նստավայրի միջոցով: Բացի այդ, մենք կարծում ենք, որ պատմական նշանակութիւն ունեցող Բաղրամեան 26-ը պէտք է վերադարձնել Հանրապետութեան նախագահին, որը նաեւ Հանրապետութեան գլուխն է», - ըսած է ՀՀ արդարադատութեան փոխնախարար Արթուր Յովհաննիսեանը:

Ան նշած է, որ սա ունի խորհրդանշական բնույթ: Նախագիծին կողմ քուէարկած է 54 պատգամաւոր, ձեռնպահ՝ 2, դէմ պատգամաւոր չկար:

Նիկոլ Փաշինեանին ու իր Խումբին 9 Դեկտեմբերի Գիշերը Մեծ Անակնկալ կը Սպասուի. Արմէն Աշոտեան



Արմէն Աշոտեան ելոյթ ունենայ Հանրապետականերու ասուլիսի ընթացքին

Հայաստանին անցած վեց-եօթ ամիսներու ընթացքին պարտադրուած է սեւ ու սպիտակ իրականութիւն, ՀՀ նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ ըսած է ՀՀ ցուցակով պատգամաւորի թեկնածու առաջադրուած Արմէն Աշոտեանը: Ան մեկնաբանած է հարցը, թէ ինչո՞ւ ՀՀ նախընտրական ծրագրի թերթիկներն ու գովազդային պաստառները սեւ ու սպիտակ:

«Հայաստանին պարտադրուել է սեւ ու սպիտակ իրականութիւն: Ամէն ինչ կա՛մ լաւ է, կա՛մ վատ է, ինչը երէկ վատն էր, այսօր լաւ է, մենք «տեմոններն» ենք, իրենք՝ հրեշտակները: Բայց իրականութիւնը բազմաշերտ է: ՀՀ-ին պարտադրուած կանոնը սեւ ու սպիտակ է, ու անգամ այս սեւ ու սպիտակ իրականութեան մէջ մենք պարտաւոր ենք թելադրել սեփական քաղաքական օրակարգ: Այս օրակարգը մենք պարտաւոր ենք թելադրել

Հայաստանին», - նշած է Արմէն Աշոտեանը:

Ան նկատած է, որ ծրագրի ներքին հատուածին եռագոյնով թերթիկներ են, որոնց վրայ գետեղուած է ՀՀ ծրագիրը: Արմէն Աշոտեանը նշած է, որ «գործող իշխանութիւնների ոչ փրոֆեսիոնալիզմի, անլուրջ վերաբերմունքի, սիրողականութեան հետեւանքով կան խնդիրներ»:

Հարցին՝ որքա՞ն քուէ կ'ակնկալէք ստանալ, Արմէն Աշոտեանը պատասխանած է, որ իշխանութիւնները եւ անոնց սպասարկող ուժերը սկսած են գուժել, որ պիտի ստանան զէրօ ձայն: «Նման ձեւակերպումներն անարգանք են ՀՀ քաղաքացիների հանդէպ: Ակնյայտ է, որ զրօ ձայն չենք ստանալու, ստանալու ենք տասնեակ հազարաւոր ձայներ: Եթէ անգամ չանցնենք խորհրդարան, այդ մարդիկ ՀՀ քաղաքացիներ են:

Եօթ Ամսուան Ընթացքին 450 Ընտանիքներ Հայաստան Վերադարձած են

Այս տարի իրականացուած է 85 միջոցառում, որոնց նպատակը սփիւռքի մէջ հայկական մշակոյթն ու ինքնութիւնը պահպանելն էր: Այս մասին 23 նոյեմբերին ասուլիսի ժամանակ յայտարարած է ՀՀ սփիւռքի նախարարի պաշտօնակատար Մխիթար Հայրապետեանը:

Որպէս արդիւնք, անոր խօսքով, 9 երկիրներու մէջ միօրեայ դպրոցներ ստեղծուած են: «Սփիւռքում գործող տարբեր հայկական դպրոցներում կազմակերպուել են տասնեակ միջոցառումներ: Միեւնոյն ժամանակ սփիւռքի տարբեր համայնքներին յանձնուել է աւելի

քան 50 հազար գիրք», - ըսած է ան՝ նշելով, որ սա սփիւռքի հետ աշխատելու բաւականին հին եւ ոչ այնքան արդիւնաւէտ մեթոտ է, քանի որ գիրքերը միատեսակ էին, եւ միշտ չէ, որ հաշուի առնուած են այդ համայնքի առանձնաատկութիւնները:

Միեւնոյն ժամանակ, ինչպէս նշած է Հայրապետեանը, 2018-ի Մայիսին աւելի քան 450 ընտանիքներ հայրենիք վերադարձած են՝ շեշտելով, որ անոնք միայն այն ընտանիքներն են, որոնք կապուած են նախարարութեան հետ: Ամէնէն շատ Հայաստան վերադարձած են Ռուսաստանէն, Իրանէն եւ ԱՄՆ-էն:

Սեֆիլեանին ՀՀ Քաղաքացիութիւն Ծնորիւած է

21 նոյեմբերին ստորագրեցի ժիրալը Սեֆիլեանին Հայաստանի քաղաքացիութիւն շնորհելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթուղթերը, ֆէյսպուքեան գրառմամբ տեղեկացուցած է վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը՝ պարզաբանելով, որ որոշումը օրինական (տե ետրէ) ուժի մէջ պիտի մտնէ նախագահի հրամանագրի ստորագրումէն ետք:

«ՀՀ օրէնսդրութեամբ ետին թուով քաղաքացիութիւն շնորհելու ոչ մի հնարաւորութիւն չկայ: Հետեւաբար՝ քաղաքացիութիւնն ու-

ժի մէջ կը մտնի այս տարուանից», - նաեւ պարզաբանած է Փաշինեանը:

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, նորաստեղծ «Սասնայ Ճռեր» կուսակցութեան հիմնադիր անդամ Սեֆիլեանը տարիներ շարունակ կը դիմէր իշխանութիւններուն քաղաքացիութիւն ստանալու համար եւ մերժում կը ստանար: Մօտ երկու շաբաթ առաջ ան «Ազատութեան» ըսած էր, որ արտահերթ ընտրութիւններուն պիտի չմասնակցի ՀՀ քաղաքացիութիւն չունենալու պատճառով:



# ԼՈՒՐԵՐ

## «Մատրիտեան Սկզբունքները Կ'առաջարկեն Զիննախնդիրը Լուծել ԶՅ ԵՎ ԼՂԶ Զաշուոյն». Վաղարշակ Յարութիւնեան



Պաշտպանութեան նախկին նախարար Վաղարշակ Յարութիւնեան ելոյթ կ'ունենայ «Կլոր սեղանի» ընթացքին

«Մատրիտեան սկզբունքները իրենցից որեւէ նոր բան չեն ներկայացնում: Դրանք սկզբունքներ չեն, այլ համաձայնութիւններ», - «2018. Հարաւային Կովկասի համար բեկումնային տարի» խորագրով միջազգային կլոր սեղանի ժամանակ ըսած է ՀՀ պաշտպանութեան նախկին նախարար Վաղարշակ Յարութիւնեանը՝ անդրադառնալով Արցախեան հիմնախնդրի կարգաւորման հարցին:

«Այնտեղ յստակ գրուած է՝ կրակի դադարեցում, ուժերի յետքաշում, խաղաղապահների ներդրում, միջանկեալ կարգավիճակ, աջուհետեւ՝ հանրաքուէ: Երբ մենք փորձում ենք հասկանալ՝ ինչու է այստեղ քաղաքական ենթաթեքստը, ամէն ինչ շատ պարզ է: Աշխարհաքաղաքական շահեր հետապնդող երկրները հայկական կողմին առաջարկում են հողեր յանձնել, այն հողերը, որ ազատագրել ենք արեամբ: Իսկ Ատրպէյճանն ինքն է դրդել մեզ նման քայլի գնալ: Մատրիտեան սկզբունքներն առաջարկում են հիմնախնդիրը լուծել Հայաստանի եւ Լեւոնային Ղարաբաղի հաշուոյն: Դա ակնյայտ է եւ պարզ», - ըսած է պաշտպանութեան նախկին նախարարը:

Վաղարշակ Յարութիւնեանի խօսքով, եթէ հայկական կողմը հողեր յանձնէ, Արցախի կողմէն Ատրպէյճանի հետ շփման գիծը կրկնակի կը մեծնայ, ինչը իր հետ կը բերէ գէնքի, մարդկային ռեսուրսի անխուսափելի աւելացում, տնտեսական լրացուցիչ ներուժ: «Եթէ մենք շրջաններ յանձ-

նենք, ապա Ստեփանակերտը, Մարտակերտը, Ասկերանը, Մարտունիին, Հադրութը հասանալի են դառնում հակառակորդի հրետանու կրակի համար, մենք հարուածի տակ կը դնենք խաղաղ բնակչութեանը, կը կորցնենք կարեւորագոյն ճանապարհներ, բարձրունքներ: Փոխարէնը ոչինչ չենք ստանայ, կամ կը ստանանք հաւասարակշռութեան խախտում՝ յօգուտ Ատրպէյճանին: Եթէ այդ երկիրն այսօր չի գնում գիշումների, ինչպէս կը գնայ այն բանից յետոյ, երբ գիտակցի, որ կարող է վերցնել Ստեփանակերտը», - հարց ուղղած է բանախօսը:

Վաղարշակ Յարութիւնեան շեշտած է թէ, երբ Ատրպէյճան կը պնդէ, որ Ղարաբաղը, Ձանգեղուրը եւ անգամ Երեւանը իրն է, հողեր յանձնելու մասին խօսք անգամ չի կրնար ըլլալ:

«Քանի դեռ Ատրպէյճանը չի ընդունել երկու պայման՝ հրադարի ռեժիմի մեխանիզմ, եւ Արցախի՝ որպէս բանակցային կողմի ներգրաւման, որեւէ գիշման մասին խօսք չի կարող գնալ: Անհեթեթութիւնն է, որ Ատրպէյճանը պատերազմում է Արցախի, սակայն բանակցում է Հայաստանի հետ: Եթէ անգամ մենք Երեւանում որոշում ընդունենք շրջաններ յանձնել, Ղարաբաղում չեն համաձայնի, որովհետեւ դա նրանց կեանքն է: Ղարաբաղն Ատրպէյճանին պէտք է որպէս բնակչութիւն, կամ որպէս ինքնավարութիւն, այլ զուտ որպէս տարածք», - ըսած է նախկին նախարարը:

## Ուաշինկըն Ուշադրութիւնը Պիտի Կեդրոնացնէ Զայաստանի Զետ Կապերու Ամրապնդման Վրայ. Stratfor-ի Վերլուծաբաններ

Կովկասի մէջ Ուաշինկըն իր ուշադրութիւնը պիտի կեդրոնացնէ Հայաստանի կառավարութեան հետ կապերու ամրապնդման վրայ, ըսած են Stratfor հետազոտական կեդրոնի վերլուծաբանները:

Նշելով, որ Հայաստանը աւանդաբար Ռուսաստանի սերտ եւ հաւատարիմ դաշնակիցներն է, կ'անդամակցի Մոսկուայի գլխաւորած Եւրասիական տնտեսական միութեան եւ ռազմական պլոքին՝ Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան, վերլուծաբանները կը շարունակեն. - «Բայց վերջին ամիսներուն Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ քաղաքական լարուածութիւն առաջացած է, որ կը յաջորդէ թաւշեայ

յեղափոխութենէն ետք ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինեանի իշխանութեան ուժեղացման»:

Միացեալ Նահանգները յոյս ունի օգտագործել այդ լարուածութիւնը՝ սեպ խրել Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ, կը նկատէ Stratfor-ը՝ նշելով, որ նման փորձ մը արդէն եղած է, երբ ԱՄՆ-ի նախագահի Ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական ճոն Պոլթընը անցած ամիս այցելելով Հայաստան, ըսած էր, թէ ԱՄՆ-ը կրնայ գէնք վաճառել Հայաստանին՝ արտայայտելով ԱՄՆ-ի հետաքրքրութիւնը:

Մոսկուայի Պոլթընի առաջարկը գիտարկած է որպէս ուղղակի սպառնալիք, կը շարունակեն Stratfor-ի վերլուծաբանները:

## «Անձամբ Պիտի Երթամ Գիւղացիները Վախեցնող Գիւղապետերուն Ետեւն». Նիկոլ Փաշինեան



Փաշինեան ելոյթ կ'ունենայ ընտրարշաւի ընթացքին

«Հայաստանում յառաջիկայ հինգ տարիների ընթացքում արմատախիլ ենք անելու ծայրայեղ աղքատութիւնը, նուազեցնելու ենք գործազրկութիւնը», - Սպիտակի մէջ՝ քարոզարշաւի ժամանակ, յայտարարած է վարչապետի պաշտօնակատար, «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխաւորող Նիկոլ Փաշինեան՝ ընդգծելով, որ իրենք աղքատութեան յաղթահարումը չեն պատկերացներ մարդոց բրինձ, մուրապա (անուշ), կամ փող բաժնելով:

«Էդ փողը ծախսեց, պրծաւ, էդ մարդը յետոյ ի՞նչ է անելու: Մենք դա տեսնում ենք աշխատանքի միջոցով, ներդրումների միջոցով, նոր աշխատատեղերի միջոցով, գործարանների միջոցով», - ըսած է Փաշինեան՝ շարունակելով. - «Էսօր Հայաստանի Հանրապետութիւնում մօտաւորապէս 500 միլիոն տոլարի եւ աւելի ներդրումային ծրագրեր են քննարկուած կառավարութեան հետ, եւ այդ ծրագրերի թիւը մեծանելու է: Հայաստանում բացուելու են հազարաւոր աշխատատեղեր, բայց էդ աշխատատեղերի մի մասը նաեւ դուք էք բացելու, որովհետեւ մենք ուզում ենք ձեզ քաջալերել, որ դուք զբաղուէք ձեռներեցութեամբ: Մենք գիւղացուն պէտք է ապահովենք ուղղման ջուր, մենք գիւղացուն պէտք է ապահովենք հակա-

կարկտային համակարգով, մենք գիւղացուն պէտք է հնարաւորինս մատչելի վարկային միջոցներով ապահովենք եւ քաջալերենք, ապահովենք նրանց մթերքի սպառումը, արտահանումը Հայաստանի Հանրապետութիւնից: Մենք մարդկանց պէտք է օգնենք վաստակել, որովհետեւ Հայաստանի քաղաքացին իր բարեկեցութիւնը պէտք է ապահովի արժանապատիւ աշխատանքով»:

Փաշինեան ընդգծած է՝ անձամբ պիտի երթայ այն գիւղապետերու ետեւէն, որոնք կը փորձեն վախցնել գիւղացիները:

«Որտե՞ղ կայ դեռ հանրապետական գիւղապետ, որի մտքով անցնում է իր գիւղացիներին ընտրութեան, կամ այլ առիթով վախցնել, ուրեմն, էդ գիւղապետեր, իմացէ՛ք՝ անձամբ ես գալու եմ ձեր յետեւից ու վզներից բռնած դուրս եմ շարտելու ձեր քապիտէթներից: Էս երկրում մարդ կա՞յ, որը համարձակուած է քաղաքացուն վախցնել, տո, այո՛, բոլորիդ կը պառկացնենք ասֆալթներին: Էս ովքե՞ր են սրանք, ի՞նչ հանրապետական, ի՞նչ մուսքուլարներ, բոլորիդ կը պառկացնենք էդ ասֆալթներին ու տարիներով վեր չէք կենայ էդ ասֆալթների վրայից», - ըսած է վարչապետի պաշտօնակատարը:

## Զայաստանը Կրնայ Ոչ Թէ Երկու, Այլ Զորս Փակ Սահմաններու Մէջ Յայտնուիլ. Արեշել

Հայաստանի մէջ էջֆորիայի որոշակի սառեցում կը նկատուի: Այս մասին Նոյեմբեր 26-ին «Նախընտրական մարտի» Հայաստանի մէջ եւ հայ-ռուսական ռազմավարական համագործակցութեան արդի հիմնախնդիրները» թեմայով տեսակամուրջի ժամանակ ըսած է ռուս քաղաքագետ Անտոն Արեշելը: Արեշելը նկատած է, որ այդ մասին կը գրեն հայկական լրատուամիջոցները, որոնց դժուար է ընդդիմադիր համարել: Ան յիշեցուց Նիկոլ Փաշինեանի կողմնակիցներուն վերջին երթը.

«Ի տարբերութիւն նախորդ բոլոր իրադարձութիւններին, երբ հարկը հազարներ փողոց դուրս կու գային, այդքան շատ ժողովուրդ չէ հաւաքուած: Հիմա քանի մը հազար է: Տեղեկատուական քարոզչութիւնն ալ այդքան աշխույժ եւ արդիւնաւէտ չէր»:

Խօսելով հայ-ռուսական յարաբերութիւններու մասին, Արեշելը նկատած է, որ անոնք կրնան որոշակի վաքիումի (դատարկութեան) մէջ յայտնուիլ:

«Կրնանք բախիլ իրավիճակի հետ, երբ վարչապետը պէտք է կարգաւորէ իրավիճակը: Իսկ ինչ կը վերաբերի խումբին, այստեղ կրնանք որոշ խնդիրներու բախիլ: Ռուսական փորձագիտական հանրութիւնը կ'ըմունէ այս խնդիրները», - կը կարծէ քաղաքագետը: Այդ ծիրէն ներս ան նկատած է, որ Յունուար 1-ին Կովկաս նաւահանգիստով հաղորդակցութիւնը կը դադարի:

«Փաստացի կը ստացուի, որ Հայաստանը ոչ թէ 2, ինչպէս հիմա, այլ 4, եթէ ոչ փակ, ապա դժուարանցանելի սահմաններ ունի: Իրանական կողմի հետ կը հասկանանք, թէ ինչու: Վրացականին ալ: Ղարաբաղեան կարգաւորման եւ Պոլթընի այցի հետ կապուած ճնշման եւ այլ միջոցառումներու մասին յայտնի է: Եթէ փորձենք դէպքէ դէպք լուծել խնդիրները, կրնայ այնպէս ստացուիլ, որ հնարաւոր չըլլայ լուծել կամ դժուարութեամբ լուծուի», - ըսած է ան:



# Ռուպոթներու Համաշխարհային Ողիմպիականի Կազմակերպիչները Բարձր Գնահատած են Հայաստանի Պատրաստուածութիւնը



Ռուպոթներու համաշխարհային ողիմպիականին մասնակցած խումբը

Թաիլանտի Չիանկմէյ քաղաքին մէջ տեղի ունեցած է Ռուպոթներու համաշխարհային ողիմպիականի միջազգային փուլը:

Ինչպէս «Արմէնբրես»-ին տեղեկացուցած են «Այբ» կրթական հիմնադրամէն, այս տարի Հայաստանը մրցաշարին ներկայացուցած է «Arm Cyber Kids» խումբը: Խումբի անդամներն են քոչը եւ եղբայր 12-ամեայ Ինես եւ 11-ամեայ Աշոտ Գասպարեանները, որոնք այս տարուան Ռուպոթներու համաշխարհային ողիմպիականի ազգային փուլի յաղթողներն են:

Հայաստանի խումբը Թաիլանտի մէջ իր տարիքային խումբի մէջ զբաղեցուցած է 32-րդ տեղը՝ 104 խումբի մէջէն, ներկայացնելով ռուպոթ, որ կրնայ տեսակաւորել միջոց ըստ վերջինիս որակին կամ տեսքին: Այս տարի մրցոյթը իրականացուած է «Մնունդը կարեւոր

է» խորագրի ներքոյ եւ նուիրուած եղած է աշխարհի մէջ թերսնուցման խնդրին: Աշխարհի մէջ ինը մարդէն մէկը՝ ընդհանուր 795 միլիոն մարդ, կը բախի այս խնդրին, իսկ անոր հարաւոր լուծումը սնունդի ծաւալները նոր թեխնոլոգիաներու կիրառմամբ մեծցնելն ու սնունդի թափոնները կրճատելն է:

Հարկ է նշել, որ միջազգային մրցաշարի կազմակերպիչներն ու դատաւորները բարձր գնահատած են հայաստանի խումբի պատրաստուածութիւնը, գիտելիքները եւ ինքնուրոյն աշխատանքի կարողութիւնները:

Հայ երեխաները մրցած են այնպիսի երկիրներու հետ, որոնք երկար տարիներու փորձ ունին այս ոլորտին մէջ: Նշենք նաեւ, որ սա Հայաստանի երկրորդ մասնակցութիւնն է այս միջազգային մրցոյթին:

## Նախագահը Արմէն Սարգսեան Պաշտօնակա Այցով Գերմանիա Ժամանած Է

Մեկնարկած է Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանի պաշտօնական այցը Գերմանիոյ Դաշնային Հանրապետութիւն: Այս մասին գրած է ՀՀ նախագահի օգնական Յասմիկ Պետրոսեան՝ դիմատետրի իր էջին:

Յիշեցնենք, որ այցին ծիրէն ներս՝ Հանրապետութեան նախագահը հանդիպումներ պիտի ունենայ ԳԴՀ բարձրագոյն ղեկավարութեան՝ վարչապետ Անկերա Մերքելի, նախագահ Ֆրանք-Վալթեր Շթայնմայերի, Ազգային ժողովի նախագահ Վոլֆկանկ Շոյպլէի հետ: Հանդիպումներուն քննարկումներու առանցքին պիտի ըլլան երկու երկիրներու փոխգործակցութեան

օրակարգին եւ հեռանկարներուն վերաբերող բազմաթիւ հարցեր:

Պաշտօնական այցին ծիրէն ներս՝ նախագահը պիտի այցելէ Սաքսոնիա-Անհալթ երկրամաս, ուր նախատեսուած է անոր հանդիպումը երկրամասի կառավարութեան ղեկավար Ռայներ Հագելոֆի հետ:

Հայաստանի նախագահի պաշտօնական այցին օրակարգը կը ներառէ նաեւ այցելութիւններ ԳԴՀ շարք մը գիտակրթական եւ ճարտարագիտական հաստատութիւններ: Արմէն Սարգսեան դասախօսութիւններով հանդէս պիտի գայ «Պերթեյման» հիմնադրամին մօտ, Օտտօ Փօն Կուերիզի համալսարանին մէջ:

## Արտահերթ Խորհրդարանական Ընտրութիւններ

Շարունակուած էջ 1-էն

Թոշակներու ու աշխատավարձերու բարձրացում: Նախկին կառավարութեան ձախողումը կը համարեն առաջին հերթին կաշառակերութիւնը, թալանը, արտագաղթը, անիշխանութիւնը եւ մենաշնորհները:

Նոյեմբերի դրութեամբ ընտրելու իրաւունք ունի 2,574,916

քաղաքացի: Ընտրութիւններու իրականացնելու համար ստեղծուած են 13 ընտրական տարածքներ:

Ըստ գործող Ընտրական օրէնագիրքի՝ ամէն ընտրատարածքի մէջ քաղաքական ուժը պէտք է առաջադրէ նուազագոյնը 5 թեկնածու՝ իւրաքանչիւրը 15 հազար ընտրողի հաշուարկով: Պատգամաւորի թեկնածուն պէտք է ըլլայ նուազագոյնը 25 տարեկան, վերջին 4 տարին

## Թուրքիոյ Պաշտպանութեան Նախարարը Պատասխանած Է Կարօ Փայլանին

Թուրքիոյ խորհրդարանի քրտամէտ «Ժողովուրդներու դեմոկրատական կուսակցութեան» (HDP) հայ պատգամաւոր Կարօ Փայլան հարց ուղղած է Թուրքիոյ պաշտպանութեան նախարար Հուլուսի Աքարին: Նախ յիշեցուցած է, որ նախարարը թրքական բանակը անուանած էր «Մուհամմէտ Մարգարէի օճախ» եւ «Իսլամի վերջին բանակ», ապա՝ հարցուցած.

«Միթէ՞ Թուրքիոյ բանակը իսլամական բանակ է: Եթէ այո՛, ուրեմն ինչո՞ւ քրիստոնեաները, յուդայականները եւ այլ կրօն դաւանողները կը ծառայեն այդ բանակին», - հարց տուած է Փայլան:

Պաշտպանութեան նախարար Հուլուսի Աքարը ի պատասխան՝ մէջբերած է սահմանադրութեան համապատասխան յօդուածը, նշելով, որ սահմանադրութեան համաձայն Թուրքիոյ քաղաքացի հանդիսացող իւրաքանչիւր տղամարդ ենթական է զինուորական ծառայութեան, առանց կրօնադաւանական խտրականութեան:

Կարօ Փայլան բարձրաձայնած է նաեւ 2011 Ապրիլ 24-ին



Թուրքիոյ պաշտպանութեան նախարար Հուլուսի Աքար

թրքական բանակին մէջ ծառայող հայ զինուոր Սեւակ Պալըքչըի սպանութեան՝ ընդգծելով, որ յանցանքը կատարուած է ատելութեան քարոզի հետեւանքով: Հուլուսի Աքարը պատասխանած է, որ չկայ որեւէ տեղեկութիւն, վկայութիւն կամ զեկոյց, որմով կը հաստատուի այդ յանցանքին վերաբերեալ պնդումը:

## «Հայաստան» Հիմնադրամի Թելեթոն

Շարունակուած էջ 1-էն

լիքը, բարեփոխումները եւ կը գանք ինչ-որ ընդհանուր յայտարարի»:

Հարցին, թէ արդեօք Սերժ Սարգսեանի կառավարութեան օրօք մեծ գումարներ նուիրաբերող գործարարները այս տարի կատարած են նուիրատուութիւններ, Փայլանը արձագանքած է. - «Ես տեղեկ չեմ: Ես ինչո՞ւ պէտք է տեղեկ լինեմ»:

Վարչապետի պաշտօնակատարը չէ բացառած, որ հանգանակութեան վրայ ազդեցութիւն ունեցած է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրէնի հետ կապուած քրէական գործը:

Հիմնադրամը կը հաղորդէ նաեւ, որ Ազգային անվտանգութեան ծառայութիւնը հանգանակած է մօտ 10 միլիոն դրամ՝ աշխատակիցներու անձնական միջոցներէն: Այս գումարէն գատ, իր մէկ ամսուան աշխատավարձը նուիրաբերած է նաեւ ԱԱԾ տնօրէն Արթուր Վանեցեանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի շուկայական յարաբերութեանց եւ հասարակայնութեան հետ կապերու բաժնի պետ Անուշ Մարտիրոսեանը «Ազատութեան» հետ զրոյցի ժամանակ ըսած է, որ դեռ տուեալներ չունին Հայաստանի եւ Ռուսաստանի գործարար շրջանակներէն. - «Ակնկալիքներ ունենք: Նախատեսուած են նաեւ այդ շրջանակների փոխանցումներ, որ կարծում եմ, որ թիւը բաւականին մեծ կը լինի: Դրա համար մեր հաւաքագրուածի չափը ասում ենք, որ շատ նախնական է ու հաստատ կ'աճի»:

Հարցին, թէ ուսաստանեան գործարար Սամուէլ Կարապետեանի կողմէ նուիրատուութեան մասին ինչ տեղեկութիւն ունին, Մար-

տիրոսեանը պատասխանած է, որ Սամուէլ Կարապետեանն նուիրատուութիւն դեռ չեն ստացած:

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսեանի խումբէն Կարէն Կարապետեանի մեծահարուստ եղբայրը հիմնադրամի պատուոյ անդամներէն է եւ օրինակ 2017-ին նուիրաբերած է 2 միլիոն 250 հազար տոլար գումար:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տուեալներով, այս պահուստ յայտնի է, որ Հայաստանեան գործարարներէն գումար հանգանակած են նախկին իշխանութեան ցուցակով պատգամաւոր դարձած գործարար Սամուէլ Ալեքսանեանի ընտանիքին պատկանող «Ալեքս հոլտինկը» եւ «Կրանտ հոլտինկը» սեփականատէրեր Միքայէլ ու Կարէն Վարդանեանները:

«Հայաստանի մեծ բարերարներ ից էլ կարող եմ նշել «Ալեքս հոլտինկը» փոխանցել է 200 հազար ԱՄՆ տոլար, Կարէն եւ Միքայէլ Վարդանեանները՝ 60 միլիոն դրամ», - ըսած է Անուշ Մարտիրոսեանը:

Ան նշած է, որ այս տարուան հեռուստամարտին ամենախոշոր նուիրատուութիւնը անանուն բարերար մը կատարած է՝ փոխանցելով 2,5 միլիոն տոլար:

Հիմնադրամի մամուլ խօսնակը նշած է, որ այս տարի բաւականին աշխոյժ եղած է իրանահայ համայնքը. - «Ունենք խոշոր նուիրատուութիւններ այս տարի Իրանից՝ 1 միլիոն 340 հազար տոլարի չափով, Հենրիկ Տէր-Ղուկասեանն է, մեր լաւ բարերարներ ից մէկը՝ Անդրանիկ Պաղտասարեանը եւս այս տարի 1 միլիոն տոլար է նուիրաբերել: Ալպեր Պոյաճեանը ԱՄՆ-էն 1 միլիոն տոլար է նուիրաբերել, եւ արցախահայութիւնը՝ 1 միլիոն տոլար»:

պատգամաւոր:

Իրաւագիրները կը բաշխուին համամասնորէն բոլոր քաղաքական ուժերու միջեւ, որոնք յաղթահարած են նուազագոյն չեմը՝ 5% կուսակցութիւններուն համար, 7% դաշինքներուն:

ունենայ միայն ՀՀ քաղաքացիութիւն, մշտապէս ապրած ըլլայ Հայաստանի մէջ եւ տիրապետէ հայերէնին: Սահմանադրութեան համաձայն՝ Ազգային ժողովը կ'ընտրուի 5 տարի ժամկէտով եւ պէտք է ունենայ առնուազն 101



# Մեծահարուստ Հայերու եւ Պաշտօնեաներու Տուները Տուպայի Շքեղ Համալիրներուն Այջ

Արաբական Միացեալ Էմիրուսթիւններու խոշորագոյն քաղաքը, որ իր շքեղութեամբ Արեւելքի մարգարիտ կոչուելու բոլոր իրաւունքները ունի, օրէ օր աւելի ու աւելի շատ մարդ կը գրաւէ: Բազմաթիւ մեծահարուստներ անշարժ գոյք կը գնեն այդտեղէն: Կազմակերպուած յանցաւորութեան եւ կաշառակերութեան լուսաբանման նախագիծը տուեալներ հաղորդած է Տուպայի անշարժ գոյքի հայ սեփականատէրերուն մասին: Համաձայն ներկայացուած տուեալներուն, յայտնի կը դառնայ, որ աշխարհի ոչ-թափանցիկ իրաւասութիւններու շարքին մէջ Տուպայ կը համարուի 9-րդ քաղաքը: Այս քաղաքին եւ էմիրութեան միւս քաղաքներու «կարեւոր» առանձնատկութիւններէն է թափանցիկութեան բացակայութիւնը, իշխանութիւններու կողմէ թոյլ կարգաւորումները եւ ներդրուող հակայածաւալ փողերու ծագումին հանդէպ անտարբերութիւնը: Տուպայը դարձած է վայր, ուր աշխարհի ուժեղները կրնան խուսափիլ հարկերէն եւ պատժամիջոցներէն եւ իրենց երկիրներու իրաւապահներու աչքէն հեռու դառնալ փողերու լուսացմամբ:

Ըստ հրապարակուած տուեալներուն, Տուպայի մէջ առկայ է մօտ 54 հազար հասցէ եւ 129 հազար սեփականատէր աշխարհի 181 երկրէ: Անոնցմէ շատերը որեւէ իրաւախտման մէջ չեն մեղադրուիր, սակայն քաղաքական գործիչներու եւ մեծահարուստ անձերու անունները հարցեր կ'առաջացնեն: Կան նաեւ պատժամիջոցներու ցուցակներու մէջ ներառուած անձեր, արդարադատութենէն խուսափող դէմքեր եւ այլ անհատներ:

Ի յայտ եկած է նաեւ, որ Հայաստանէն ապօրինի ճանապարհով դուրս բերուած է 9,8 միլիառ տոլար: Ազգային Վիճակագրական Ծառայութեան տուեալներով՝ մեր երկրի արտաքին պարտքը այդ նոյն շրջանին 1,2 միլիառ տոլարէն հասած է 3,8 միլիառի, իսկ արդէն այս տարուան Սեպտեմբերին այն կազմած է 5,4 միլիառ տոլար:

Յուցակին մէջ առկայ են նախկին ու ներկայ հայ պաշտօնեաներու, գործարարներու, անոնց հարազատներու անունները, որոնք ժամանակին «կարեւոր» դերակատարութիւն ունեցած են Հայաստանի տնտեսութեան մէջ:

## ԲՀԿ-ական Յրանդ Դաւթեան Տուպայի հնարակներէն է

ԲՀԿ-ական պատգամաւոր Հրանդ Դաւթի Դաւթեան էջմիածինէն է, առաջին անգամ Ազգային ժողով մտած է 2012-ին, պատգամաւոր ընտրուելով ԲՀԿ-ի համամասնական ցուցակով: Պատգամաւորութեան թեկնածու Հ. Դաւթեանի յայտարարագրած գոյքի եւ եկամուտներու մէջ Տուպայի մէջ ունեցած տան մասին որեւէ խօսք չկայ: Այս տարի վերստին պատգամաւոր դառնալէ ետք, ՀՀ բարձրաստիճան պաշտօնատար անձերու էթիկայի յանձնաժողովին ներկայացուցած յայտարարագրին մէջ ան իբրեւ անշարժ գոյք նշած է մէկ առանձնատուն, մէկ հողամաս ու երկու բնակարան:

Հ. Դաւթեանի արտասահմանեան գոյքը կը գտնուի Տուպայ



Մարինա շրջանի մէջ: Աժպատգամաւոր բնակարանի սեփականատէր է, որ կը գտնուի «Al Sahab» համալիրին մէջ: «Հետք»ի թղթակիցի հետ զրոյցի ընթացքին պատգամաւորը չէ ժխտած, որ գոյք ունի Տուպայի մէջ, չնայած ըսած է, որ իր անունով չէ:

Ըստ պատգամաւորին, գոյքը ձեռք բերած է 2000-ականներու սկիզբը: Այս առումով արժէ չիշել, որ Դաւթեանն ու անոր էջմիածինցի ընկեր, ձոյտ մականունով յայտնի Յակոբ Ռաֆիկի Յակոբեանը, որ այն ժամանակ անխախտ պատգամաւոր էր, Յունուար 2005-ին յայտնուած էր որտե՛ս պատմութեան մը մէջ: Տեղի ոստիկանութիւնը գիրենք ձեռքբալած էր: Դաւթեանը կասկածանքի տակ առնուած էր «Զիրի» խանութին երկու մուշտակ գողնալու համար: Հայկական մամուլի մէջ նոյնիսկ հրապարակուած էր, որ դատախազութիւնը մեղադրանք առաջադրած է: Ընկերոջ հետ կատարուածը պարզելու համար բաժին գացած էր Յ. Յակոբեան՝ իր որդիին հետ, որոնք նոյնպէս ձեռքբալուած էին՝ յայտնելով, որ վերջինս կը հետախուզուի ինթերփոլի կողմէ (միջազգային ոստիկանութիւն): Աւելի ուշ պարզուած էր, որ հետախուզուողը այլ անձ էր: Յ. Յակոբեանն ու որդին աւելի շուտ ազատ արձակուած էին, քան Դաւթեանը:

Տուեալները կը յուշեն, որ Հրանդ Դաւթեանն ու Յակոբ Յակոբեանն ոչ միայն ընկերներ են, այլեւ՝ հարեւաններ: Եւ ոչ թէ էջմիածինի մէջ, այլ՝ Տուպայի:

## Յակոբ Յակոբեան ըսած է, որ բնակարանը վաճառած է

Ի դէպ, Յակոբ Յակոբեան Աժպատգամաւոր եղած է 1999-2007 թուականներուն: Անկուսակցական Յակոբեանը 2006-ին անդամագրուած է ՀՀԿ-ին: Յակոբեան ժամանակին տուն գնած է վերոնշեալ «Al Sahab» համալիրէն: «Հետք»ի լրագրողի հետ զրոյցի ընթացքին նախկին պատգամաւորը չէ հերքած, որ գոյք ձեռք բերած է Տուպայի մէջ, սակայն աւելցուցած է, որ յետագային վաճառած է այդ բնակարանը:

Արթուր Աֆրիկեան. «Պուրճ Խալիֆա»էն մինչեւ «Փալմ Գուճէյրա»


Արթուր Սերկէյի Աֆրիկեան ղեռ 1980-ականներէն եղած է ՀՀ հարկային ու մաքսային համակարգին մէջ: Տարածքային հարկային տեսչութիւններու պետի պաշտօնէն ան հասած է պետական եկամուտներու նախարարի խորհրդականի պաշտօնին (2000-2001), ապա դարձած է պետական եկամուտներու նախարարութեանն առանձնացուած Մաքսային Պետական Կոմիտէի նախագահի աշխատակազմի ղեկավար (2001-2002), 2002-2008 թուականներուն՝ աշխատակազմի ղեկավար-գլխաւոր տնտեսագէտ:

2008-ի Յունիսին, Աֆրիկեան դարձած է մաքսային ղեկավարի տեղակալ, իսկ ամիսներ անց, երբ Մաքսային Պետական Կոմիտէն ու Հարկային Պետական Ծառայութիւնը միաւորուեցան որպէս

գտնուին այնպիսի համալիրներու մէջ, որոնք ուղղակի աչք կը շրջեն իրենց շքեղութեամբ: Անոնցմէ առաջինը աշխարհի ամենաբարձր կառուցն է՝ «Պուրճ Խալիֆա» աշտարակը: Ըստ տուեալներուն, Աֆրիկեան բնակարան ձեռք բերած է շէնքի 43-րդ յարկէն (2014):

Մեր ցուցակին մէջ 2014 թուականի գործարքներուն մէջ ընդգրկուած են Աֆրիկեանի բնակարաններէն եւս երկուքը, սակայն այստեղ նախկին պաշտօնեան նշուած է որպէս վաճառող:

Բնակարանները կը գտնուին «Փալմ ձուճէյրա» անունը կրող «Marina Residences» համալիրի մէջ: Աֆրիկեանի անունով գրանցուած է նաեւ Տուպայի կեդրոնը՝ «Պուրճ Խալիֆա» աշտարակի հարեւանութեամբ գտնուող «Address Dubai Mall» 5-



Պետական եկամուտներու կոմիտէ, Աֆրիկեան նշանակուեցաւ առաջին տեղակալ: 2014-ին ՊԵԿ-ը միաւորուեցաւ ՀՀ ելեւմուտքի նախարարութեան եւ Աֆրիկեան դարձաւ գերատեսչութեան ղեկավար: 2014-2016 թուականներուն Աֆրիկեան տնտեսութեան փոխնախարար էր:

2016-ի Մարտին ՊԵԿ-ը կրկին առանձնացաւ ելեւմուտքի նախարարութեանն. անոր նախագահ նշանակուեցաւ Յովհաննէս Յովսէփեան, առաջին տեղակալ՝ Արթուր Աֆրիկեան: Երկուքն ալ իրենց պաշտօններուն հրաժեշտ տուին նոյն տարուան Հոկտեմբերին:

Արթուր Աֆրիկեանի Տուպայի մէջ ունեցած բնակարանները կը

աստղանի հիւրանոցի 33-րդ յարկի բնակարաններէն մին:

Այս բնակարանը գրանցուած է 2014-2015 թուականի գործարքներուն մէջ: Ինչպէս նաեւ կրկին Տուպայի կեդրոնը կառուցուած «Address Downtown» 5-աստղանի հիւրանոցին մէջ ձեռք բերուած էր ք բնակարանները, որոնք կը գտնուին 16-րդ, 25-րդ եւ 47-րդ յարկերու վրայ:

2014-ին, դառնալով տնտեսութեան փոխնախարար, Աֆրիկեան յայտարարագրած է մէկ բնակարան եւ ինքնաշարժի տնակ, նոյնը ըրած է 2016-ին, երբ նախ նշանակուած է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ, ապա՝ ազատուած



# Ի՞նչ Կ'որոնէր ճան Պոլսըն Զայաստանի Սէջ



## ՃՐՏԳ. ԶԱՄԲԱՐՁՈՒՄ ԱՂՊԱՇԵԱՆ

Ճանըլտ Թրամփի անվտանգութեան հարցերու խորհրդական Ճան Պոլթընի այցելութիւնը Հայաստան, Հոկտեմբեր 2018ին, շատ մեծ աղմուկ բարձրացուց թէ՛ Հայաստանի եւ թէ՛ Սփիւռքի մէջ, Պոլթընի ըրած յայտարարութիւններուն պատճառով:

Պոլթընի առաքելութիւնը այդ շրջանին մէջ (Ռուսիա, Վրաստան, Հայաստան եւ Ատրպէյճան) երկու գլխաւոր նպատակ ունէր. նախ՝ Ռուսիան աւելիով շրջապատել ամերիկամէտ երկիրներով, երկրորդ՝ Իրանի դրացի երկիրները համոզել, որ գործադրեն ամերիկեան պատժամիջոցները այդ երկրին հանդէպ: Պոլթըն իր երկրին շահերը մտնալու Ատրպէյճանը ուրախ պահել, Արցախի տագնապի լուծման մասին իր տուած առաջարկով, որ վերջինիս «սիրտէն կը խօսէր», սակայն, նոյն ժամանակ՝ ամբողջ հայութեան զայրոյթ պատճառեց: Իր ունեցած մնացեալ ծրագիրները եւ գաղափարները եւս Հայաստանի օգտին չեն եւ չեն կրնար նպաստել երկրին:

Ճան Պոլթըն ամերիկացի վեթերան քաղաքագէտ մըն է, որ ծնած է 1948ին, Մերիլենտ նահանգը: Բարձր ուսումը ստացած է Yale համալսարանէն, 1970ին, Պսակաւոր արուեստից վկայականով, ապա՝ Yale Law School-էն, 1974ին, «Juris Doctor» աստիճանին տիրանալով (Իրաւագիտութեան թեկնածութիւն): Երկար տարիներով բարձր պաշտօններ վարած է եւ ակնառու դիրքերու հասած, ան իր ազդեցութիւնը ունեցած է նաեւ շատ մը որոշումներու վրայ, որոնցմէ է ներկայ տագնապը Իրանի հետ: Ճան Պոլթըն նկատուած է Ամերի-

կայի քաղաքագէտներէն ամենայարձակողական բազէն՝ իր կոշտ, բծախնդիր եւ ռազմատենչ անհատականութեամբ: Ան յայտնի չէ իբրեւ ազնիւ դիւանագէտ: Հետեւաբար, Հայաստան կատարած իր այցելութենէն կարելի չէ անպայման լաւ բան ակնկալել:

Պոլթըն Հայաստանի մէջ խօսեցաւ քանի մը կարեւոր հարցերու մասին, որոնցմէ ամենագագաւունն էր Արցախի հարցը: Ըստ իրեն՝ Հայաստան պէտք է հողային որոշ զիջումներ կատարէ Արցախի մէջ: Ան շատ լաւ տեղեակ էր, թէ այդպիսի արտայայտութիւն մը Արցախի մասին իր այցին միտնորտը պիտի պղտորէր, եւ այդ պատճառով ալ ան իր ճամբան հարթեց, երբ Միացեալ Նահանգներու դեսպան Ռիչըրտ Միլզ, երեք ու կէս տարի յարգով ու փառքով իբրեւ Հայաստանի մօտ Միացեալ Նահանգներու դեսպան ծառայելէ ետք, այդ նոյն առաջարկը ըրաւ Արցախի մասին: Մենք միամիտ պիտի ըլլանք, եթէ դեսպան Միլզը կամ Պոլթընը անձամբ պատասխանատու նկատենք այս հարցին համար. հրահանգը կու գայ վերերէն. բոլորիս յիշողութեան մէջ է տակաւին Հայաստանի մօտ Ամերիկացի դեսպան Ճան Իվընզի պաշտօնագրի մասին, Հայոց Չարդերը Ցեղասպանութիւն անուանելուն համար: Ամերիկեան քաղաքականութիւնը շարունակ նոյնը կը մնայ հայութեան հանդէպ. Հայոց Ցեղասպանութիւնը մարդկային ողբերգութիւն որակել, հայկական իրաւունքները անտեսել եւ Թուրքիոյ ու Ատրպէյճանի հետ կապերը ամրապնդել՝ Ամերիկայի շահերուն համար:

Ամերիկան, ինչպէս ամէն երկիր, իր շահերը կ'որոնէ. նոյնպէս պիտի ընենք եւ մենք. Պոլթըն,

լաւատեղեակ ըլլալով հանդերձ, որ Հայաստան կարողութիւնը չունի Միացեալ Նահանգներէն գէնք գնելու՝ քանի մը պատճառներով, ան ճիգ չխնայեց անոնց գովազդը ընելու՝ ըսելով. «Մեր գէնքն ու գինամթերքը աւելի լաւ են, քան ռուսականը»: Հայաստան, անդամ ըլլալով Անվտանգութեան Հաւաքական Պայմանագրի կազմակերպութեան՝ ռուսական գէնքեր կը գնէ զեղչուած արժէքներով եւ յետաձգուած վճարումներով կամ վարկերով, եւ Գիւմրի գտնուող ռուսական խարիսխը սպասարկման կեդրոնն է այդ գէնքերուն: Աւելին, երկրի մը գէնքի աղբիւրը փոխել կը նշանակէ քաղաքականութեան եւ դաշինքի փոփոխութիւն, այս պարագային՝ Ռուսիայէն դէպի Ամերիկա, ինչ որ լուրջ հետեւանքներ պիտի ունենայ: Մենք, փոքր երկիր մը ըլլալով՝ հօր դաշնակիցի մը կարիքը ունինք: 1828ի Թուրքմանչայի դաշնագրով, մենք Ռուսիոյ ենթարկուեցանք, եւ այնուհետեւ, կամայականամայ, Ռուսիոյ հովանիին տակ մնացինք, կամ ամենալաւ պարագային՝ անոր փոքր գինակիցը համարուեցանք, բացի կարճ ժամանակ մը՝ Առաջին Հանրապետութեան անկախութեան շրջանին: Որեւէ լուրջ սպառնալիքի ժամանակ, Ռուսիա կրնայ շուտով մեզի օգնութեան հասնիլ՝ երկու կողմերուն օգտին համար: Ռուսիա ինքն է, որ Հայաստանի սահմանապահներուն հետ միասին Թուրքիոյ հետ մեր սահմանը կը հսկէ՝ անկախութենէն ի վեր: Իսկ Ամերիկան, թէեւ ունի մեզի մօտիկ (Ինճիրլիքի) իր ռազմական խարիսխը, սակայն խնդիրը շատ աւելի բարդ կը դառնայ այդպիսի պարագաներու:

Պոլթըն փորձեց որոշ տնտեսական խոստումներ ընել Հայաստանին, որպէսզի վերջինս իր սահմանը փակէ եւ իր տնտեսական կապերը խզէ Իրանի հետ: Այդպիսով, ի՞նչ էլք կը մնայ հայերուն համար դէպի դուրսի աշխարհ՝ Վրաստանը, թէ՛ Պոլթըն ծրագիր ունի հայերը համոզել, որ նահանջեն Թուրքերուն եւ ատրպէյճանցիներուն դիմաց՝ սահմանի շրջափակման վերջ տալու համար: Միւս

կողմէ, ի՞նչպէս կարելի է, որ Ռուսիան ընդունի Իրանին հակառակ նման քայլ մը, երբ Հայաստան Ռուսիոյ միակ ռազմավարական դաշնակից երկիրն է՝ Իրանին սահմանակից: Հայերուն համար Իրանը լաւ դրացի է. չէ՞ որ անիկա էր կեանքի ճանապարհը մեր նեղ օրերուն: Անտարակոյտ, Հայաստան պիտի չկարենայ շարունակել իր լաւ յարաբերութիւնները Իրանի հետ՝ առանց Ամերիկան զայրացնելու, սակայն պէտք է պարզ ըլլայ, թէ Հայաստանի տնտեսական յարաբերութիւնները Իրանի հետ, յատկապէս՝ կազի, էլեկտրականութեան, էլեւմտական եւ այլ տնտեսական ոլորտներու մէջ, անհրաժեշտ են Հայաստանի կենսական շահերուն համար եւ պէտք է շարունակուին:

Արցախի հարցի լուծման մասին Հայաստանի վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեան թէեւ երեք օր ուշացումով յայտարարեց, թէ Պոլթըն չի կրնար իր անունով խօսիլ՝ ակնարկելով վերջինիս ունեցած արտայայտութիւններուն լրագրողներու հետ հանդիպման ընթացքին: Իսկ 1 Նոյեմբերին, Ազգային ժողովին մէջ ան վերահաստատեց Հայաստանի ունեցած յատուկ յարաբերութիւններուն մասին Իրանի հետ, որովհետեւ Իրան, Վրաստանի հետ միասին, Հայաստանին կը ծառայէ իբրեւ դարպաս դէպի արտաքին աշխարհ: Փաշինեան աւելցուց՝ ըսելով. «Այս դիրքորոշումը շատ յստակ ձեւակերպուած էր նաեւ իմ հանդիպման ժամանակ պը. Պոլթընի հետ: Կը կարծեմ, որ Հայաստանի դիրքորոշումը յստակ էր, հասկնալի, եւ նոյնիսկ ընդունելի էր Միացեալ Նահանգներու պատուիրակութեան ներկայացուցիչներուն համար»: Ինչ կը վերաբերի Հայաստան-Ռուսիա յարաբերութիւններուն՝ Փաշինեան արդէն իսկ միշտ դրական արտայայտութիւններ ունեցած է եւ դեռ կ'ունենայ, բոլորին վստահեցնելու համար երկու երկիրներուն միջեւ սերտ յարաբերութիւններու շարունակութեան մասին, բոլոր՝ ոլորտներուն մէջ:

hampomg@yahoo.com



**Ջօրացիսք Օժանդակէսք Փրկէսք**

Syrian Armenian Relief Fund  
P. O. Box 1948  
Glendale, CA 91209-1948

www.syrianarmenianreliefund.org



LIFE INSURANCE    INDIVIDUAL & GROUP HEALTH INSURANCE    LONG TERM CARE    MEDICARE    DENTAL & VISION    DISABILITY



**M MARONIAN**  
INSURANCE SERVICES

Since 1975, we have proudly served our community's insurance needs.

Call us today!

**Bedros & Siamanto**  
805 EAST BROADWAY, GLENDALE, CA 91205

CA Insurance Lic. #0494056 / #0C99815  
MARONIANINSURANCE.COM

**(818) 500 9585**  
**(818) 269 0909**



### Թիւ 4 Ընտրատարածքին Սէջ Թէժ Պայքար կը Սպասուի



Մասնէ թանդիւեանը 9 Դեկտեմբերին վարկանշային ընտրատարածքին մէջ: Այս ընտրատարածքը կ'ընդգրկէ Կեդրոն, Էրեբունի, Նուբարապոլիս, Նորք-Մարաշ համայնքները: 2017-ի խորհրդարանական ընտրութիւններուն թանդիւեանը 1-ին՝ Աւան-Նոր Նորք ընտրատարածքին ընտրուած միակ կին թեկնածուն էր: Ստացած էր աւելի քան 5 հազար քուէ:

«Ես յոյսով եմ, որ ես ինձ հետ բերել եմ կին քաղաքական գործիչի նոր որակ: Կարող է մի քիչ անհամեստ է թուում, բայց ես կարծում եմ, որ մեր քաղաքացիները պէտք է տեսնեն, որ քաղաքական գործիչը չպէտք է ունենայ այսպէս կին է, տղամարդ է, այլ պէտք է լինի որակեալ», - ըսած է թանդիւեանը:

«Այսօր սկսում ենք քաղաքական նոր էջ, եւ մեր քաղաքացիները պէտք է իմանան, որ ես ներկայացնում եմ «Լուսաւոր Նպաստան» կուսակցութիւնը, ով այս ընտրութիւններին մասնակցում է առանձին ցուցակով, եւ այդ խաբկանքը եւ թիրխմացութիւնը չստեղծելու համար մեր քաղաքացիները նաեւ պէտք է իմանան, որ եթէ հաւանել են իմ աշխատանքը որպէս պատգամաւոր, որպէս նախարար, ունեն հնարաւորութիւն ինձ տալու իրենց քուէն: Այո, ես ուզում եմ մարդկանց մօտ խաբկանք չլինի, այսօր ես պաշտօնաթող նախարար եմ», - նշած է թանդիւեանը:

Այս ընտրատարածքին մէջ առաջին անգամ իր ուժերը պիտի փորձէ նախկին իշխանական կուսակցութեան պատգամաւոր Կարինէ Աճէմեանը: Ան 2009 թուականին պատգամաւոր դարձած է ՀՀԿ-ի համամասնական ցուցակով:

Աճէմեանի հետ այս տարածքին մէջ մրցակցող ՀՀԿ-ականները շարքին է նաեւ կուսակցութեան փոխնախագահ Արմէն Աշոտեանը: Վերջինս օրեր առաջ Ազգային ժողովի ամպլոնին արդէն կանխորոշած էր ընտրութեան ելքը յօգուտ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանի: Եթէ մրցակցի անգամ Փաշինեանի սեյֆի ձողի հետ, պիտի պարտուի, խոս-

տովանած էր ՀՀԿ-ականը:

Մինչդեռ Կարինէ Աճէմեանը վստահեցուցած է, որ ժողովուրդի ճնշմամբ ամիսներ առաջ իշխանութենէն հեռացած Հանրապետականի վերադարձը ցանկացողներու մէջ շարքային քաղաքացիներ ալ կան:

Այս ընտրատարածքին մէջ «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութենէն պայքարողներու շարքին է կուսակցութեան փոխնախագահ, պատգամաւոր Վահէ Էնֆիաճեանը: Նախորդ ընտրութիւններուն էնֆիաճեանը ընտրուած է ԲՀԿ համամասնական ցուցակով, իսկ վարկանշայինով ստացած էր աւելի քան 3 հազար քուէ:

Դաշնակցութեան թեկնածուներու շարքին է Կրթութեան եւ գիտութեան նախկին փոխնախարար Բագրատ Եսայեանը: Ան երկրորդ անգամ ըլլալով այս ընտրատարածքին մէջ վարկանշային կարգով պիտի պայքարի: Նախորդ ընտրութիւններուն մօտ 300 ձայն ստացած էր: Այս անգամ կրնայ այլ պատկեր արձանագրուիլ, ի վերջոյ նախորդ իշխանութեան օրօք գործող խոչընդոտները պիտի չըլլան, կ'ըսէ ՀՅԴ վարկանշային թեկնածուն:

4-րդ ընտրատարածքին մէջ «Հանրապետութիւն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցութիւններու «Մենք» դաշինքի վարկանշային թեկնածուներէն է ընկերաբան Կարէն Սարգսեանը: Ան կը կարծէ, որ այս ընտրատարածքին մէջ ունի այնքան գաղափարակից, որ պատգամաւորի մանթատ կը ստանայ:

«Սասնայ ծուրէն» այստեղ պայքարողներու շարքին է Արեգ Կիւրեղեանը: Ան հանրութեան յայտնի է 2016-ի յուլիսեան դէպքերէն, երբ «Սասնայ ծուրէն» խումբը զրաւած էր ոստիկանութեան պարեկապահակցային ծառայութեան գունդը:

Գործող իշխանութեան «Իմ քայլը» դաշինքէն այստեղ առաջադրուած թեկնածուներու շարքին են Առողջապահութեան նախարար Արսէն Թորոսեանը, Կառավարութեան աշխատակազմի ղեկավար էտուարտ Աղաճանեանը, «Ելք» խմբակցութեան պատգամաւոր Ալեն Սիմոնեանը, Պետական վերահսկողական ծառայութեան պետ Դաւիթ Սանասարեանը:

### Իշխանութիւնը Պետք է Զամեստ Ըլլայ Արամ Սարգսեան

«Մենք» դաշինքի ընտրական ցուցակը գլխաւորող «Ելք» խմբակցութեան պատգամաւոր Արամ Սարգսեանը դէմ է մինչեւ նախընտրական քարոզարշաւը իշխանութեան երթեր եւ միթիւններ ընելուն:

Նախատար Նիկոլ Փաշինեանը իր վաղ սկսած հանրահաւաքներն ու սպասուող երթը կը դիտարկէ աշխատանքային, ինչը օրէնքը չարգիւիւր, բայց Արամ Սարգսեանը համոզուած է, որ Փաշինեանն ու իր խումբը իրենց հոգիի խորքը կը գիտակցին, որ

### Մենք գիտենք՝ Ով Կրնայ Ընտրակաշառքով Ձբաղուիլ եւ Անոնց կը Պահենք Տեսադաշտի Սէջ. Օսիպեան



Հայաստանի մէջ Դեկտեմբեր 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրութիւններուն ընդառաջ ոստիկանութիւնը կը վերահսկէ, որ ընտրակաշառքներ չըլլան: Այս մասին կառավարութեան նիստին ետք լրագրողներուն հետ ճեպագրուցի ժամանակ ըսած է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպեանը:

«Մենք միշտ վերահսկել ենք եւ վերահսկում ենք: Դրա ապացուցը աւագանու ընտրութիւններ էին: Վստահեցնում եմ, որ ոստիկանութիւնը էլ աւելի խիստ է լինելու, ես արդէն յանձնարարել եմ, որ մեր մօտեցումը լինելու է խիստ, զիջում չի լինելու, հանդուրժող չենք լինելու որեւէ մէկի նկատմամբ, թէ կաշառք տուողի, թէ վերցնողի նկատմամբ, կապ չունի գումարային է լինելու այն, առարկայով կամ իրով, բոլորը ենթարկուելու են պատասխանատուութեան օրէնքի ողջ խստութեամբ», - նշած է ոստիկանապետը:

Հարցին, թէ արդեօք ոստիկանութիւնը արդէն տեղեկութիւններ ունի ընտրակաշառքի կամ ուղղորդումներու մասին, Վալերի Օսիպեանը արձագանգած է. «Մենք գիտենք, թէ ով կարող է այդ ամէնով զբաղուել, մենք նրանց պահում ենք մեր տեսադաշտում»:

Դիտարկմանը՝ արդէն ունի՞ տեսադաշտի մէջ քաղաքական ուժեր կամ թեկնածուներ, ոստիկանապետը պատասխանած է. «Մենք ամէն ինչ էլ ունենք. տեսադաշտում բոլորը կան, նրանց, որոնք կարող են թոյլ տալ նման խախտումներ, մենք պահում ենք տեսադաշտում»:

Լրագրողներու հետ զրոյցի ժամանակ Վալերի Օսիպեանը ըսած է նաեւ, որ 26 Նոյեմբերէն՝ խորհր-

դարանական արտահերթ ընտրութիւններու քարոզարշաւի մեկնարկէն սկսեալ, պիտի շրջագայէ մարզերը, հանդիպումներ պիտի ունենայ ընտրութիւններուն մասնակից քաղաքական ուժերու շտապներու պետերուն ու վարկանշային թեկնածուներուն հետ:

«Հրաւիրում եմ քաղաքական ուժերի շտապների պետերին, ռեյթինկային թեկնածուներին: Հանդիպումը որեւէ քաղաքական ենթաթեքստ չունի, լինելու է ծառայողական, կազմակերպչական հանդիպում», - նշած է Վալերի Օսիպեանը՝ աւելցնելով, որ հանդիպումներու ժամանակացուցի մասին լրացուցիչ պիտի տեղեկացնեն:

Հարցին, թէ Սիւնիքի մէջ ոստիկանութիւնը կաշկանդուած է որեւէ գործողութիւն ընել՝ հաշուի առնելով, որ մարզպետը նախկին փոխոստիկանապետ Յունան Պօղոսեանն է, Վալերի Օսիպեանը արձագանգած է. «Ինչ կապ ունի դա: Ով ինձ գիտի՞ գիտի, ես՝ Օսիպեանս, կաշկանդուած չեմ որեւէ մէկից, կայ խախտում, ուրեմն պատասխանատուութեան կ'ենթարկուի: Որեւէ մէկից երկիր մոլորակի վրայ ես կաշկանդուած չեմ եւ իմ մէջ այդքան ուժ կայ, եւ ինձ վստահուած համակարգը կարող է ցանկացած խնդիր լուծել օրէնքի շրջանակներում»:

Հարցին՝ ոստիկանութիւնը ինչպէս պիտի ապահովէ ընդդիմադիր գործիչներու անվտանգութիւնը, քանի որ կարծիք կայ՝ Արմէն Աշոտեանի նկատմամբ հանրութիւնը քննադատական մօտեցում ունի, Վալերի Օսիպեանը ըսած է, որ բոլորին նկատմամբ հաւասարաչափ մօտեցում պիտի ըլլայ:

այդ նախընտրական քարոզարշաւի նպատակով կ'ըլլայ:

«Այս այցելութիւնները, ինչ որ արուում են՝ անկախ նրանից, թէ ինչպէս են ներկայացնում, իրենց հոգու խորքում հասկանում են, որ այդ ամէնն անում են ընտրութիւնների համար: Օրէնքով միգուցէ արգելուած չէ, բայց դա չի էականը: Հանրութիւնը ինչպէս է դա ընկալում, այս ընտրութիւնից յետոյ մարդիկ ընտրութեանը գնահատականներ են տալու: Եւ այդ այցելութիւնները ինչ-որ առումով այս ընտրութիւնների բովանդակութիւնը խամբեցնում են», - «Ազատութեան» հետ զրոյցի ժամանակ ըսած է Արամ Սարգսեանը:

Պատգամաւորը կը կարծէ, որ իշխանութիւնը պէտք է աւելի համեստ դիրքերէ հանդէս գայ եւ մինչեւ նախընտրական պայքարը երթեր ու հաւաքներ չընէ. - «Իշխանութիւնը պիտի ուժեղի դիրքերից աւելի համեստ լինի, ուժեղի դիրքերից լինելով՝ աւելի մեծահոգի լինի, երթերն ու միթիւնները չանի, ուժ աչքն է մտցնում: Կարող է՝ անում է, մենք չենք կարող՝ չենք անում: Յետոյ ինչ: Չեմ կարծում, որ սա Նիկոլ Փաշինեանի օգտին է: Ես սիրում եմ էս երկիրը եւ ուզում եմ, որ էս երկիրը ղեկավարը ժողովրդի ընկալման մէջ շարունակի մնալ էնպիսին, ինչպիսին յեղափոխութիւնից յետոյ էր»:



# Massis Weekly

Volume 38, No. 45

Saturday, December 1, 2018

## Campaigning Starts for Armenian Snap Parliamentary Elections



YEREVAN (RFE/RL) — Campaigning officially kicked off on Monday for Armenia’s snap parliamentary elections which Prime Minister Nikol Pashinian and his political allies are expected to win by a landslide.

Two alliances, including Pashinian’s My Step bloc, and nine political parties are vying for at least 101 seats in the Armenian parliament that will elect the next prime minister, the country’s most powerful official.

The pre-term elections result from this spring’s mass protests that brought down Armenia’s longtime leader Serzh Sarkisian. They will be

held on December 9 under a complicated system of proportional representation. Armenians will vote for not only parties and blocs as a whole but also their individual candidates running in a dozen nationwide constituencies.

Under Armenian law, a political party needs to win at least 5 percent of the vote in order to be represented in the National Assembly. The vote threshold for blocs is set at 7 percent.

Pashinian reiterated his pledges to ensure that the elections are the most democratic in Armenia’s history

Continued on page 3

## Chief of the General Staff of Armenia:

### The Confrontation Between the West and Russia Has Negative Impact on the Situation in the Region

YEREVAN — Chief of the Armenian General Staff Artak Davtyan is convinced that the situation in Syria and the confrontation between the West and Russia have a negative impact on the situation in the region as a whole. Davtyan expressed this opinion on November 22 during a meeting with students in Gyumri.

According to him, today in the region there is an increase in tension, since both of these factors, of course, affects the general atmosphere in the region. According to him, this is due to the fact that the immediate neighbor of Armenia – Turkey is involved in this process, and is fighting not only against the Kurds, but also carries out activities in Syria. “In addition, our other neighbor, Azerbaijan, continues militaristic rhetoric. Baku continues to develop its armed forces, thereby trying to put pressure on the Armenian people and the Armenian authorities in order to achieve certain successes or concessions in the negotiation process. But, the Armenian armed forces are doing everything to ensure the security of our borders, thus providing an opportunity for the leadership of the country to be more confident in the negotiations with the view that the Armed Forces will, if




necessary, fulfill the tasks assigned to them”, Davtyan said.

Davtyan emphasized that the Iskander missile system is not Armenia’s only deterrent weapon, adding that the country possesses other armaments too which will be unveiled in due time. According to him, now is not the time to unveil or even announce about the weapons in question.

The Iskander was first introduced during the military parade marking the 25th anniversary of the country’s independence. The ballistic missile system was employed during four military drills in 2018.

For which of the following political parties would you vote if national parliamentary elections were held next Sunday? (Among likely voters; first choice: N=967)



## IRI Releases Public Opinion Poll on Armenia

WASHINGTON, DC -- On November 23rd, The International Republican Institute released its newest public opinion survey of the residents of Armenia.

The survey was conducted between October 9th to October 29th, 2018 in all regions of Armenia.

According to the survey Nikol Pashinian's Civil Contract party will get 67% of the vote in the upcoming parliamentary elections.

Bright Armenia party led by Edmond Maroukian and Prosperous

Armenia Party led by Gagig Zaroukian will receive respectively 10% and 9% of the vote.

Based on the IRI survey, these three parties are the only ones which will be represented in the next parliament. The other parties are further behind.

IRI is a United States government funded non profit organization affiliated with the Republican party.

The full survey is at: [https://www.iri.org/sites/default/files/2018.11.23\\_armenia\\_poll.pdf](https://www.iri.org/sites/default/files/2018.11.23_armenia_poll.pdf)

## Hayastan All-Armenian Fund's Annual Telethon Raises \$11,109,633



# \$11,109,633

LOS ANGELES — In an annual telethon broadcast from Los Angeles, Hayastan All-Armenian Fund has raised more than \$11 million that will mostly be spent on its ongoing infrastructure projects in Nagorno-Karabakh.

As always, the Thanksgiving Day telethon featured prominent members of the Armenian community in the United States and Karabakh Armenian leaders. It was broadcast by Armenian and U.S.-Armenian TV channels.

Prime Minister Nikol Pashinian made a live televised appeal to Armenians around the world when he visited the Fund’s headquarters in Yerevan early on Friday. He urged them to donate more funds to the charity, stressing the importance of its projects implemented in Armenia and Karabakh.

In a statement issued shortly afterwards, Armenia Fund said the sum collected by it this time includes \$2.5

million donated by a “benefactor” who did not want to be identified. Two other wealthy donors, Armenian-American businessmen Antranig Baghdassarian and Albert Boyajian, contributed \$1 million each.

Most of the latest donations will be channeled into two projects in Karabakh launched by Armenia Fund last year. One of them is aimed at expanding local irrigation networks while the other seeks to support greater use of solar energy by Karabakh households.

Armenia Fund has implemented over \$350 million worth of projects in Karabakh and Armenia since being set up in 1992. The fund’s current Board of Trustees is headed by Armenia’s President Armen Sarkissian and comprises Pashinian, other senior Armenian state officials, Catholicos Garegin

Continued on page 4



## Stratfor: Washington to Focus its Attention on Strengthening Ties with Armenia

WASHINGTON, DC — Washington is seeking to focus its attention on strengthening ties with the Armenian government, according to experts of Stratfor, a leading US-based geopolitical intelligence platform, Stratfor Global Intelligence analysts report.

“Armenia has traditionally been one of the closest and most loyal allies of Russia — the country is a member of the Moscow-led Eurasian Economic Union and the Collective Security Treaty Organization military bloc — but political tensions have emerged between Armenia and Russia in recent months following the rise to power of opposition leader Nikol Pashinian in April’s Velvet Revolution. The United States hopes to exploit these tensions by driving a wedge between Armenia and Russia — something it has already tried to do, as evidenced by US national security adviser John Bolton’s visit to Armenia last month, when he expressed the United States’ interest in selling weapons to Armenia,” reads their recently published analytical review.

The experts insist that Moscow has viewed Bolton’s offer as a direct challenge, with Russia currently hav-



ing “a monopoly on weapons sales to Armenia, as well as 5,000 troops in the small republic.”

“While Armenia is ultimately unlikely to abandon its strategic alignment with Russia, political frictions between the two could offer the United States an opportunity to chip away at a key ally on Moscow’s periphery,” they say.

The authors of the review also predict chances of decreasing economic ties with Iran this year.

At the same time, they say, the United States will increase security support and conduct more military exercises with Georgia, “the only country in the region that is actively pursuing European Union and NATO integration.”

## Armenia’s 2019 Budget Approved By Parliament

YEREVAN (RFE/RL) — The outgoing National Assembly approved on Thursday the Armenian government’s draft budget for next year which calls for a 12 percent rise in public spending projected to total 1.65 trillion drams (\$3.4 billion).

Despite the planned increase, the government will keep public sector salaries and pensions largely unchanged.

The budget commits the government to collecting 1.5 trillion drams in tax and other revenues. This would further cut the budget deficit which should fall to 2.7 percent of GDP this year. As has been the case in the past two decades, the deficit will mostly be financed with foreign loans and grants.

Armenia’s military spending is projected to soar by 25 percent, to 309 billion drams (\$633 million), in 2019. By comparison, the government is planning to spend 444 billion drams on social programs, 139 billion drams on education and 90 billion drams on healthcare.

The government agreed to increase its total spending target by about 6 billion drams (\$12.3 million) as a result of parliament debates. According to Finance Minister Atom Janjughazian, lawmakers proposed 146 amendments.

The 105-member parliament passed the budget by 66 votes to 4, with two abstentions. The spending bill was backed by most deputies representing former President Serzh Sarkisian’s Republican Party of Armenia (HHK).

Still, three senior HHK lawmak-



ers — Eduard Sharmazanov, Arpine Hovannisian and Armen Ashotian — voted against it.

Citing the budgetary targets and other macroeconomic data, Sharmazanov accused Prime Minister Nikol Pashinian of failing to make good on his pledges to significantly speed up economic growth in the country. He argued that Pashinian’s government has forecast a growth rate of only 4.9 percent for 2019.

The Armenian economy is on track to grow by roughly 6 percent this year after expanding by 7.5 percent in 2017. According to official statistics, GDP growth accelerated to 9.7 percent in the first quarter of 2018 that marked the last three months of Sarkisian’s decade-long rule.

The 2019 budget envisages pay rises only for 14,000 or so doctors and other medical personnel working in state-run polyclinics.

Presenting it to the parliament on November 13, Pashinian defended his government’s decision not to raise the salaries of other public sector employees as well as pensions and poverty benefits. He attributed that to a lack of state revenue and economic realities inherited from the previous government.

## Armenia to Host 3rd Global Forum Against the Crime of Genocide on December 9



YEREVAN (Armradio) — Armenia will host the 3rd Global Forum against the Crime of Genocide on December 9, on the 70th anniversary of the adoption of Convention on Prevention and Punishment of the Crime of Genocide.

The forum will be organized with the support of the UN Office on Genocide Prevention and the Responsibility to Protect, in cooperation with the International Association of Genocide Scholars.

Upon the initiative of Armenia, in September 2015, the UN General Assembly unanimously adopted a resolution proclaiming 9 December as an International Day of Commemoration

and Dignity of the Victims of the Crime of Genocide and of the Prevention of this Crime.

This landmark resolution followed up on a resolution of the UN Human Rights Council initiated by Armenia. The resolutions, which have led to the establishment of the Day, as well as the events held in its observance, add to the continued efforts of Armenia to promote consolidated international action against the crime of genocide.

The purpose of the day is to raise awareness of the Genocide Convention and its role in combating and preventing the crime of genocide, as defined in the Convention, and to commemorate and honor its victims.

## Armenia Affirms Commitment to Good-Neighborly Relations



YEREVAN -- Armenia’s foreign policy pursues the principles of good-neighborly relations and mutually beneficial cooperation, Armenia’s acting Foreign Minister Zohrab Mnatsakanyan said in a message addressed to the participants of the 52-nd Plenary Session of the General Assembly of the Parliamentary Assembly of the Black Sea Economic Co-operation being held in Yerevan.

“Armenia remains committed to the proclaimed goals of this Organization. In April - May of this year the people of Armenia have strongly and vocally confirmed their determination to strengthen the respect for human rights, the rule of law, good governance, equal opportunities in economic and social life. In its foreign policy Armenia has reaffirmed the principles of good-neighborly relations and mutually beneficial cooperation. In this regard, our country is committed to the full use of the potential of BSEC and its bodies for the promotion of regional economic and commercial co-

operation and advancement of the effective implementation of the statutory objectives of our Organization.,” the acting FM stated.

“The 20th anniversary of the signing of the BSEC Charter signals a particular importance to our common efforts in meeting the ideals and goals of this Organization. PABSEC is to assist and contribute to the realization of its principles and goals.

“Regional cooperation may significantly benefit from the parliamentary contribution, especially in sharing legislative experience, exchanging best practices, harmonization of national laws and rules in specific areas with the aim of achieving declared objectives and measurable results,” Mr. Mnatsakanyan stated.

“Armenia advocates for stronger synergies with international organizations and other relevant regional actors pursuing similar economic partnerships for the benefit of coordinating and complementing efforts and avoiding duplications,” Mnatsakanyan stated.



## Orthodox Churches Pray for World's Refugees



BY FLORENCE AVAKIAN

New York's St. Vartan Armenian Cathedral was host to the 11th annual "Joint Orthodox Prayer Service for the United Nations Community," on the evening of Tuesday, November 13.

This year's service was led by the Syriac Orthodox Church of Antioch, and was organized by the Joint Commission of Oriental and Eastern Orthodox Churches, made up of the Standing Conference of Oriental Orthodox Churches and the Assembly of Canonical Orthodox Bishops.

The special evening began with a majestic procession of the Orthodox clergy. Diocesan Primate the Very Rev. Fr. Daniel Findikyan warmly welcomed the guests with prayers for "peace and justice in a trying world," and voiced a special tribute in honor of the 50th anniversary of St. Vartan Cathedral.

The guests of honor in attendance included Master of Ceremonies Jack Darakjy, president of the Archdiocesan Executive Council of the Syriac Orthodox Church of Antioch; and Kwabena Osei Danguah, chief of staff to the UN General Assembly President Maria Fernanda Espinosa Garces. His Royal Highness Prince Dushan of Serbia attended as the guest of Bishop Irinej of the Serbian Orthodox Church.

### On the Refugee Crisis

Ambassador Mher Margaryan, the Republic of Armenia's new representative to the UN, paid special emphasis in a keynote address to the "continuing humanitarian crisis in the Middle East which has "severely impacted the lives of many Armenian communities."

"Today, we remember the suffering and displacement of hundreds of thousands in the region, many of whom are Christians, as well as the destruction of numerous religious and cultural heritage sites," he said.

Pointing out that Armenia was the first Christian nation in the world, he stressed that "we have cultivated deeply-rooted traditions of 'living together' and respect towards other cultures and religions."

Referencing dispiriting statistics on the decrease in Middle East Christian populations during the 20th century, he noted that, "These declines—from 20 percent to less than 5 percent—have been detrimental to Syria's once-thriving Armenian community."

Armenia has "continually ex-

pressed deep concern regarding threats against minority communities in the Middle East, which continue to suffer on unimaginable levels," he said, adding that his country has hosted a series of conferences on the prevention of hate crimes, and the advancement of religious freedom for all.

The Armenian UN Ambassador revealed that Armenia has taken in more than 22,000 Syrian refugees, making it per capita the third largest recipient of refugees in Europe. The integration of Syrian and Iraqi refugees into Armenian society has been a priority of the Armenian government which has worked closely with diaspora organizations to provide financial and social support for Middle East refugees.

Ambassador Margaryan closed his remarks by pointing out that as a nation which has historically been persecuted on the basis of faith and ethnicity, "we remain committed to the agenda of genocide prevention, exemplified by a resolution initiated by Armenia and adopted by the UN General Assembly in 2015.

### Solidarity in the Face of Suffering

This theme of prayers for peace and justice was also voice by Metropolitan Joseph, the representative of the Patriarch of Antioch, who with deep emotion stated: "The people of Syria, the people of Gaza, the people of Yemen, and the people of Kosova and Serbia—they are all my people."

During the hour-long service the choir of St. Mark's Syriac Orthodox Cathedral performed soul-stirring hymns, after which a reception for all was held in Haik and Alice Kavookjian Auditorium.

For Diocesan Vicar General the Very Rev. Fr. Simeon Odabashian, "it was truly a blessing to have hierarchs, clergy, and faithful from the various Eastern Orthodox and Oriental Orthodox Christian traditions gather in our cathedral and offer prayers for the work of the United Nations, and demonstrate brotherly solidarity," he said.

"I found the hymnody offered by the Syriac Orthodox choir to be especially moving, and was deeply moved about the plight of many Christians from the same tradition, who have suffered so much in their homeland."

"I pray that in the future, we will be blessed with other opportunities to express our Christian unity," he said.

## National Instruments Co-Founder James Truchard to Receive Armenia's Global IT Award 2018



YEREVAN -- James Truchard, who cofounded National Instruments in 1976, will get Armenia's Global IT Award 2018, Synopsis Armenia CEO Hovik Musayelyan told reporters on Friday.

Last year the award went to Ex-Nest CEO and iPod co-creator Tony Fadell.

National Instruments is a company producing automated test equipment and virtual instrumentation software. Truchard is a member of the National Academy of Engineering and the Royal Swedish Academy of Engineering Sciences.

The IT Award has previously been handed to Mario Mazzola, Chief Development Officer at Cisco Systems Corporation, the former Executive Director General of Intel Corpora-

tion, Chairman of the Board Craig R. Barrett, co-founder of the Apple Computer Corporation Steve Wozniak, Chairman Emeritus of Synaptics Company Federico Faggin, former CEO of Hitachi Company Tsugio Makimoto, Kaspersky Lab CEO Eugene Kaspersky and Executive Director of Open-Root organization Louis Pouzin.

The IT Award for the global contribution to the IT area was founded by a presidential decree of July 6, 2009 and is aimed at the enhancement of the area's development.

The annual prize is bestowed on individuals who have made outstanding contribution to the area and whose input – technological, educational, organizational, financial or other has resulted in significant developments in the area of information technologies.

## Campaigning Starts for Armenian Elections

Continued from page 1

when he formally launched his election campaign in the northwestern Shirak province.

"From now on, every time you decide to do a revolution you can do it with a single ballot," he told supporters at a rally held in the town of Talin. "Why did the [spring] revolution take place? Because the people were denied a chance to form a government through elections, because your votes were stolen, because your choice was distorted through voter bribes, threats and various irregularities."

My Step is widely regarded as the election favorite. Most of its 183 election candidates are members of the Pashinian-led Civil Contract party. The bloc's electoral list also includes non-partisan civic activists and other public figures allied to the popular premier.

Civil Contract until recently made up the Yelk alliance together with two other parties, Republic and Bright Armenia. They decided to participate in the upcoming elections separately. Republic joined forces with another small pro-Western party earlier this month.

Among other election contenders are businessman Gagik Tsarukian's Prosperous Armenia Party (BHK), the Armenian Revolutionary Federation (Dashnaksutyun) and Sarkisian's Re-

publican Party of Armenia (HHK). The BHK finished second in all legislative elections held in the past decade.

Tsarukian held no public gatherings on the first day of the election campaign, leaving it to two other senior party figures, Mikael Melkumian and Gevorg Petrosian, to present the BHK's election manifesto to journalists.

The former ruling HHK, meanwhile, started its campaign with a news conference held in Yerevan by two of its leading members, Armen Ashotian and Arpine Hovannisian.

Ashotian expressed confidence that his party will be represented in the new National Assembly despite what he described as an atmosphere of fear. He claimed that scores of HHK supporters are wary of expressing their political views for fear of losing their jobs and being bullied by Pashinian loyalists.

Campaigning in Shirak, Pashinian branded the HHK as a "criminal group that plundered the country for more than 20 years." The upcoming elections, he said, must "formalize the political death of the Republican plunderers."

Pashinian announced late on Sunday that he is taking a ten-day vacation in order to concentrate on the parliamentary race. Armenia's First Deputy Prime Minister Ararat Mirzoyan said afterwards that he will substitute for the premier until December 6.



## Araksya Karapetyan to Emcee Armenian American Museum Inaugural Gala

GLENDALE – The Armenian American Museum and Cultural Center of California has announced Fox 11 Morning News Anchor/Reporter Araksya Karapetyan as the Master of Ceremonies of the Inaugural Gala on Sunday, December 9, 2018 at the prestigious Ray Dolby Ballroom in Hollywood.

Born in Gyumri, Armenia, Araksya Karapetyan and her family immigrated to the United States and settled in Southern California when she was seven years old. Her passion for journalism was born during a summer visit to Armenia when she interviewed and captured the stories of Armenia citizens. She launched her TV career as an intern at KABC-TV Channel 7. Karapetyan currently serves as a News Anchor/Reporter on the widely watched Fox 11 Morning News in Los Angeles.

“It is truly an honor to serve as the Master of Ceremonies for the highly anticipated Armenian American Museum Inaugural Gala at the prestigious Dolby Ballroom,” stated Fox 11 Morning News Anchor/Reporter Araksya Karapetyan. “The Armenian American Museum is a landmark project that is going to be our legacy for our children



and is going to serve generations to come.”

Armenian American Museum Exterior ProfileThe Gala will be the signature event of the year for the Armenian American Museum. The inaugural event will bring together donors, supporters, public officials, and community leaders for a memorable evening to celebrate and support the landmark project.

The Armenian American Museum will be the first world class cultural and educational center of its kind in America. The Museum program will feature a Permanent Armenian Exhibition, Traveling Multicultural Exhibitions, Performing Arts Theater, Learning Center, Museum Archives, Café, and Gift Shop.

## 30th Anniversary of Armenian Earthquake to be Marked in Belmont



BELMONT, MA -- A special program in commemoration of the 30th anniversary of the 1988 Armenian earthquake will take place on Thursday, December 13, at 7:30 p.m. in Nahigian Hall, First Armenian Church, 380 Concord Ave., Belmont, MA. The program, “The 1988 Armenian Earthquake and the Transformation of Diasporan/Homeland Relations,” will be moderated by retired Boston Globe reporter Stephen Kurkjian, and will include John A. Simourian, Michele Simourian, Dr. Hayk Demoyan (on video), Dr. Carolann Najarian, and Elaine Kasparian. The event is sponsored by the National Association for Armenian Studies and Research (NAASR)/ Calouste Gulbenkian Foundation Lecture Series on Contemporary Armenian Issues and the First Armenian Church.

The devastating earthquake that struck Soviet Armenia on December 7, 1988, caused massive devastation and death especially in the cities of Spitak, Leninakan (now Gyumri), and Kirovakan (now Vanadzor). As many

as 50,000 people were killed and well over 100,000 were injured. The earthquake prompted a massive international humanitarian response which included historic contributions from the worldwide Armenian diaspora.

In a recent article published in the AMAA News and in the Armenian Mirror-Spectator, multiple Pulitzer Prize winner Stephen Kurkjian told the story of how Watertown native John Simourian led an effort to bring dialysis equipment to Armenia, relating also the work of Dr. Carolann Najarian, the Armenian Milk Fund, and other individuals and organizations who rapidly mobilized to save lives. The rescue effort, Kurkjian makes clear, had a transformative effect on the relationship between the Armenian diaspora and the then Soviet republic, creating bonds and relationships that continue to flourish today.

This event is free and open to the public. A reception with refreshments will take place after the program.

For more information about this program, contact NAASR at 617-489-1610 or [hq@naasr.org](mailto:hq@naasr.org).

## Rachel Nadjarian Named AIWA Executive Director

BOSTON– The Armenian International Women’s Association (AIWA) has announced that Rachel Onanian Nadjarian has been named Executive Director of the non-profit organization, founded in 1991 and devoted to serving the needs of Armenian women throughout the world.

Nadjarian, who was elected to the AIWA Board in 2017, will assume the role in a full-time capacity, succeeding Jennifer Philips who served part-time as AIWA’s first Executive Director from 2016-2018.

“All of us at AIWA recognize how significant this time period is for our Diaspora and for Armenia,” stated AIWA President Ani Kharajian. “We see a tremendous opportunity for us to make a greater impact in our communities and we are confident Rachel has the exact leadership, entrepreneurial capability and know-how to make it happen.”

Nadjarian’s hiring comes at a crucial time for the organization, which is seeking to reach wider audiences around the world and better meet the needs of Armenian women in the 21st century. As both Armenia and the Diaspora continue to evolve and progress, AIWA is attuned to the crucial role it plays in strengthening attitudes and conversations around gender equality and the eradication of discrimination in Armenian communities.

“I am excited to have the opportunity to lead AIWA in regenerating itself. I am confident we are ready – across the globe – to work more collaboratively and cooperatively in trying to understand the challenges facing Armenian women and in work-



ing to arrive at potential solutions. AIWA is poised to build upon its vision of empowerment and connectivity, and I look forward to driving the organization to its next level of impact,” Nadjarian said.

Nadjarian assumes the position of Executive Director with over 25-years of experience in serving as a marketing and fundraising consultant for non-profits, and playing leadership roles in various non-profit-organizations. She holds an MBA from Boston University with Certification in Public and Non-Profit Management, and a BA in Economics and Sociology from Wellesley College. A native of Boston, Rachel currently resides in Washington, DC with her husband and three children.

Additional information regarding AIWA activities and projects to advance the interests of Armenian women (and all women) is available by contacting AIWA at 65 Main St., 3A, Watertown, MA; telephone 617-926-0171; email: [info@aiwainternational.org](mailto:info@aiwainternational.org).

## Hayastan All-Armenian Fund

Continued from page 1

II as well as prominent members of Armenian communities around the world.


In recent years the fund has partly financed, among other things, the construction of a second highway connecting Nagorno-Karabakh to Armenia. The 116-kilometer-long road was inaugurated last year.

Armenia Fund’s activities were overshadowed in July by the arrest and ensuing resignation of its then execu-

tive director, Ara Vartanian. Although Vartanian admitted using Armenia Fund’s money for online gambling and other “personal purposes” he avoided prosecution after reportedly compensating the charity.

Pashinian’s government has since pledged to help ensure greater transparency in the fund’s activities.

The Hayastan All-Armenian Fund received \$12.5 million and \$15.5 million in donations during similar fundraisers held in 2017 and 2016 respectively.



NATIONAL NOTARY ASSOCIATION  
NOTARY PUBLIC

**MEMBER**

**Garine Depoyan**

626-755-4773  
554 N. Chester Ave Pasadena, Ca. 91106  
[ghdepyan@gmail.com](mailto:ghdepyan@gmail.com)



# Հայկազեան Համալսարանի Հայկական Սփիւռքի Ուսումնասիրութեան Կեդրոն Կիպրոսի եւ Յունաստանի Հայերը Գիտաժողով



Հայկազեան Համալսարանի Հայկական Սփիւռքի Ուսումնասիրութեան Կեդրոնը 2019 Մայիսի վերջաւորութեան պիտի կազմակերպէ Միջին Արեւելքի հայօճախներուն նուիրուած իր վեցերորդ տարեկան գիտաժողովը:

Արդ, կը հրաւիրենք Սփիւռքի եւ Հայրենի բանասէրները, օտար հայագէտները՝ որոնք հետաքրքրուած են ու կ'առնչուին վերոյիշեալ հայօճախներու հին թէ նոր կենսագործունէութեան ուսումնասիրութեան, դիմելու Կեդրոնիս՝ հիմնուելով ստորեւ նշուած տուեալներուն վրայ:

Ա.- Մասնակիցները կրնան ուսումնասիրութիւն ներկայացնել հետեւեալ նիւթերէն որեւէ մէկուն շուրջ.-

- 1) Պատմութիւն.- Հայերը վերոյիշեալ երկիրներէն որեւէ մէկուն մէջ՝ Հայոց Յեղասպանութենէն առաջ, յետհեղասպանութեան շրջանին (մինչեւ մեր օրերը), նախկին կիպրահայերու եւ յունահայերու վերադարձը Կիպրոս եւ Յունաստան.
- 2) Պետութիւն եւ Սահմանադրութիւն. Հայերու քաղաքացիացումը, փոքրամասնութեանց եւ համայնքային իրաւունքներ, պետական համակարգին մէջ հայերու համայնքային-կրօնական-մշակութային ներկայացուցչութիւն, հայերու մասնակցութիւնը եւ ներկայութիւնը համապետական թէ տեղական վարչամեքենային մէջ), հայերը տեղական կուսակցութիւններու մէջ.
- 3) Յետ-եղեռնեան Հայ Բնակավայրեր. կիպրահայ եւ յունահայ որբանոցները, անցեալի եւ ներկայի հայկական բնակավայրերը եւ

անոնց վերակերտումները, ժողովրդագրութիւնը, արհեստները, հայութեան վերաձեւաւորումը տուեալ երկիրներուն մէջ, ներքին կազմակերպումը, կապը եւ առնչութիւնները Սփիւռքի մօտիկ թէ հեռաւոր հայօճախներուն եւն.

- 4) Հայ Եկեղեցին (Առաքելական, Կաթողիկէ, Աւետարանական). թեմական կեանք, Հայ Եկեղեցին եւ իր դերը միջկրօնական երկխօսութեանց, թէ մարդասիրական աջակցութեան ծիրին մէջ.
- 5) Կազմակերպութիւններ. Հայ կազմակերպութիւններն ու միութիւնները (ընկերային, բարեսիրական, մշակութային, կրթական, մարզական եւն.), անոնց կենսագործունէութիւնը, հոլովոյթը, միջմիութեանական եւ միջշրջանային յարաբերութիւններ.
- 6) Մշակոյթ. Հայ դպրոցները, հայերէնագիտութիւնը, մամուլագրականութիւն-տպագրութիւնը, ձայնասփիւռի եւ հեռատեսիլի հաղորդումները, երգչախումբերը, թատրոնը, գեղանկարչութիւնը, հայօճախին մշակութային առանձնատկութիւնները.
- 7) Համարկում. Հայութեան նպաստը վերոյիշեալ երկիրներու մշակոյթին (թատրոն, արուեստներ, լուսանկարչութիւն, երաժշտութիւն, մարզական կեանք եւն.), տնտեսութեան եւ ճարտարարուեստին, առեւտուրին, արհեստներուն եւ շուկային, հաղորդամիջոցներուն եւ ընկերային ու մարդասիրական բնագաւառներուն.
- 8) Հայերը՝ Տեղաբնիկներուն Պատկերացումին մէջ. Հայերուն պատկերը տեղաբնիկներուն մշակոյթին մէջ (սինեմարուեստ, թատրոն, գրականութիւն, բանասիր

պատմութիւն, հաւաքական յիշողութիւն).

9) Կիպրահայ եւ Յունահայ Սփիւռքներ. ներգաղթը Հայաստան՝ 1920ականներէն սկսեալ: Հայաստան-հայօճախ եւ պետութիւն փոխյարաբերութիւններ: Կիպրահայ Սփիւռքը Միացեալ Թագաւորութեան, Հայաստանի եւ առհասարակ Սփիւռքին հետ:

10) Ինքնութեան Հարցեր. Հայերու ինքնութեանական վերակերտումները, ինքնութեան տարբերակումը ըմբռնումի եւ պատկերացումի դրսեւորումներ, նոր սերունդներու ընդգրկումը հայկական տարածք, օտար վարժարաններու հայ աշակերտութիւն-խառն ամուսնութիւններ եւ այլասերում/ձուլում.

Բ.- Մասնակցութեան Տուեալներ

- 1) Մասնակիցներ պարտին 20 վայրկեան տեւողութեամբ զեկոյցներ կարդալ իրենց ուսումնասիրութեան մասին՝ հայերէն կամ անգլերէն.
- 2) Մասնակիցները յանձնառու են իրենց ուսումնասիրութիւնները հրատարակութեան տրա-

մադրելու՝ գիտաժողովի զեկոյցագիրքին, հետեւաբար մինչեւ 30 Յունիս 2019 մասնակիցները պարտին վերջնական ձեւի բերած ըլլալ իրենց ուսումնասիրութիւնները եւ յանձնել զանոնք Կեդրոնին.

3) Կեդրոնը մինչեւ երեք օրուան կեցութիւն պիտի տրամադրէ գիտաժողովին մասնակիցներուն.

4) Դիմորդները պարտին մինչեւ 10 Դեկտեմբեր 2018 ել-նամակով Կեդրոնին յղել իրենց ուսումնասիրութեան նիւթին վերնագիրը եւ նախատեսած բովանդակութիւնը:

5) Դիմումները եւ նիւթերը քննարկուելէ եւ գատորշուելէ ետք պատասխանը կը տրուի մինչեւ 25 Դեկտեմբեր 2018:

Յաւելեալ տեղեկութիւններու եւ մանրամասնութիւններու համար դիմել.-

Հայկազեան Համալսարան, Հայկական Սփիւռքի Ուսումնասիրութեան Կեդրոն.-

հեռ. 00961 1 349230 ext. 205, կամ 00961 3 712058, կամ գրել՝ adakessian@haigazian.edu.lb հասցէին:

Հայկական Սփիւռքի Ուսումնասիրութեան Կեդրոն

## Պատշաճ Հանդիսութեամբ Նշուեց Լոս Անճելոսի Իրանահայ Միութեան 62րդ Տարեդարձը

Շաբաթ Նոյեմբերի 10ին երեկոյեան ժամը 7:00ին, 500ից աւելի միութեանականներ եւ հիւրեր միութեան կեդրոնական դահլիճում նշեցին Իրանահայ Միութեան հիմնադրման 62րդ ամեակը: Խնամուած զեկուցումներով հանդէս եկան միութեան պատասխանատուներ՝ Թոմիկ Ալեքսանեանը եւ Յովիկ Գաբրիէանը եւ աւելացրին որ միութիւնը ունի տիկնանց, երիտասարդների, տարեցների, գրականութեան, շախմատի,

պարերի ուսուցման, լեռնագնացութեան բաժիններ, ինչպէս նաեւ ճոխ գրադարան եւ «Տեղեկատու» ամսաթերթը:

Ողջոյնի խօսքեր ասացին Հ.Հ. տեղիս գլխաւոր հիւպատոս Արմէն Բալբուրդեանը եւ Կլէնտէյլի Քաղաքային Խորհրդի անդամները: Ապա եղան երգեր ու ջութակի մենանուագներ: Ուրախ միջոցառում մէջ սրահ բերուեց տարեդարձի կարկանդակը: Տօնական երեկոն աւարտուեց կէս գիշեր անց:

### Հաղորդագրութիւն

2018 թ., Դեկտեմբերի 7-ին, երեկոյեան ժամը 7-ին, Սպիտակի երկրաշարժի 30-ամեակի յիշատակման առիթով, Գլենդէյլի Իմպրեշըն ռեստորանի երկրորդ մասնաճիւղի սրահում (Նախկին Լիթլ Ռաշա, հասցէն Կլենտէյլ, Բրոտուէյ եւ Չեւի Չէյս փողոցների խաչմեռուկ) տեղի կ'ունենայ բազմաժամը ու վաստակաշատ գրող, ԿՀԳՄ փոխնախագահ Գարուշ Հարեանցի ծննդեան 71 ամեակի կապակցութեամբ հրատարակուած նոր գրքի՝ «Երկրաշարժի Հարսնացուն» վաւերավէպի հասարակական քննարկումն ու գինեձօնը:

Բացման խօսք՝ ԿՀԳՄ գործող նախագահ, արձակագիր, երգահան Հենրիկ Անասեանի: Գլխաւոր բանախօսներն են գրող, գրականագէտ Գէորգ Քրիստինյանն ու գրող, իրաւաբան Յակոբ Մկրտչեանը: Երեկոն կը վարի բանաստեղծուհի Արդա Վերդին (Պօղոսեան), նաեւ կցուցադրվեն

Արհեստավարժ դրոշմագէտ Յովհաննէս Կօչկակարեանի՝ երկրաշարժին վերաբերող դրոշմանիշերը, ինչպէս նաեւ բանաստեղծ, բժիշկ Գաբրիէ Կարապետեանի «Դժոխք» պոէմի տեսաժապաւէնը՝ ՀՀ ժողարտիստ Վլադիմիր Աբաջեանի ենթերցմամբ:

Գրասէրներին սպասում ենք ոչ միայն մեծ սիրով, այլեւ ջերմագին անհամբերութեամբ: Օրուայ թեմայի շուրջ ելոյթ ունենալ ցանկացողները կարող են տեղում նախապէս ցուցակագրուել Արդա Վերդինի մօտ: Կը լինեն հիւր երգիչներ: Գրական-գեղարուեստական, մեր հերթական երեկոյի մուտքը նոյնպէս ազատ է:

ԿՀԳՄ ՎԱՐՉՈՒԹԻՆ

## VA Print Media

Book Printing • Hard Covers • Year Books  
Restoration of Old Books & Bibles

Նոր Գիրքերու Տպագրութեան եւ Հին Գիրքերու Նորոգութեան Համար Հեռաձայնել՝ ՎԱՀԷ ԱԶԱՊԱՀԵԱՆԻՆ

**Vahe Atchabahian**  
1743 E. Elizabeth St. • Pasadena, CA 91104  
Tel: 626-793-6220 • Cell: 626-354-5924  
vamedia@yahoo.com • www.vaprintmedia.com

Ձեր Ծանուցումները Վստահեցէք «Մասիս» Շաբաթաթերթին

T: (626) 797-7680 massis2@earthlink.net



# Ինչո՞ւ են Յնդկներն ու Ֆիլիպինցիները Պարզաբանում են Դիւանագետները



Հնդկաստանի քաղաքացիներին գրաւում են, մաքուր օդը, Տաթեւի ճոպանուղին, լեռներն ու տարածաշրջանի ամենամեծ տանգերկրի կարգավիճակը: Sputnik Արմէնիային այս մասին ասաց Մոսկուայում Հնդկաստանի դեսպանատան տնտեսական բաժնի պետի տեղակալ Զորջ Թոմասը:

Վերջերս Հայաստանում անել է Հնդկաստանի քաղաքացիների թիւը. նրանք Երեւան են գալիս սովորելու կամ աշխատելու նպատակով: Թոմասը համարում է, որ հնդիկների գալու պատճառը ցածր գները չեն:

«Այդքան էլ ճիշտ չէ այն կարծիքը, թէ հնդիկները Հայաստան են գնում, որովհետեւ կրթութիւնը կամ զբօսաշրջութիւնն է ծան է: Դա գործօններից միայն մէկն է: Մեր հայրենակիցներին նախ եւ առաջ գրաւում է անվտանգութիւնը», - ասաց Թոմասը:

Նրա խօսքով՝ ծնողները հանգիստ խղճով են երեխաներին Հայաստան ուղարկում սովորելու, որովհետեւ վստահ են՝ Երեւանում անվտանգ է:

Բնականաբար, գրաւում է նա-

եւ Հայաստանի կրթութեան որակն ու միայն ամենավերջում՝ էժան լինելը:

Հնդկաստանը ձգտում է Հայաստանի հետ յարաբերութիւնները նոր մակարդակի հասցնել

Թոմասը յոյս ունի, որ Հայաստանի ու Հնդկաստանի յարաբերութիւնները նոր մակարդակի կը հասնեն, յատկապէս՝ ԵԱՏՄ երկրների ու Հնդկաստանի միջեւ ազատ տնտեսական գոտու մասին համաձայնագիր կնքելուց յետոյ:

«Բանակցութիւնները մեկնարկել են: Հայաստանը ԵԱՏՄ-ում կարեւոր տեղ ունի, եւ մենք յոյս ունենք, որ համաձայնագրի ստորագրումը կը խորացնի մեր յարաբերութիւնները միութեան բոլոր երկրների, այդ թւում՝ Հայաստանի հետ», - ասաց Թոմասը:

Նա վստահ է, որ երկու երկրները կարող են սերտորէն համագործակցել նաեւ մարդասիրական ոլորտում: Ընդհանուր առմամբ Հնդկաստանը ճկուն քաղաքականութիւն է վարում նախկին ԽՍՀՄի բոլոր երկրների հետ, բայց դիւանագէտն ասում է, որ Հնդկաստանն առանձնապատուկ վերաբերմունք ու-

նի Հայաստանի նկատմամբ:

Նա վստահ է, որ երկրների միջեւ գոյութիւն ունեցած բոլոր հարցերը կը լուծուեն դիւանագիտական ճանապարհով, ու խօսքը միայն ժողովրդական դիւանագիտութեան մասին չէ:

Թոմասի կանխատեսմամբ՝ առաջիկայ հինգ տարիների ընթացքում յարաբերութիւնները ավելի սերտ կը դառնան, իսկ Հնդկաստանից ներդրումներ գրաւելու համար խորհուրդ է տալիս Հայաստանին ազատ տնտեսական քաղաքականութիւն վարել:

Իսկ ինչ կապ ունի Ֆիլիպինցիները Հայաստանը վերջին տարիներ-

ն ուրտում:

«Եթէ մեր հայրենակիցները գալիս են ձեզ մօտ, նշանակում է, որ նրանց համար համապատասխան պայմաններ կան, այսպէս ասած՝ յարմարաւէտութեան գօտի», - ասաց Բախին՝ պատասխանելով «Ինչո՞ւ է Ֆիլիպինցիներին գրաւում Հայաստանում» հարցին:

2017 թուականին Հայաստան այցելած զբօսաշրջիկների թիւը կազմել է 1 մլն 350 հազար 791 մարդ: Սա 24,3%-ով շատ է նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի ցուցանիշից:

Աւելացել են այցելութիւնները Ֆիլիպինցիներից (398%), Հնդկաստանից (235%), ԱՄԷ-ից (170%),



լին մեծ պահանջարկ ունի նաեւ ֆիլիպինցիների շրջանում: Այս մասին Sputnik Արմէնիայի հետ զրոյցում ասաց ֆիլիպինցի դիւանագէտ Իդեն Բախին:

Նա յստակ չգիտի՝ քանի ֆիլիպինցի է այրում ու աշխատում Հայաստանում, բայց վստահ է, որ նրանք գալիս են ոչ միայն նոր երկիր տեսնելու, այլեւ գումար վաստակելու համար: Հայաստանում ֆիլիպինցիները հիմնականում աշխատում են սպասարկման

Լիբանանից (41,9%), Ռուսաստանից (33,7%) ու Լեհաստանից (35,2%):

Միայն այս տարուայ Յունուար-Յունիս ժամանակահատուածում Ռուսաստանից Հայաստան են ժամանել 240 հազար 946 զբօսաշրջիկ: Աւելի շատ են սկսել Հայաստան գալ Վրաստանի, Իրանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Ուկրաինայի ու Իտալիայի քաղաքացիները:

armeniasputnik.am

**ՄԱՍԻՍ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ**  
**ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ԿՏՐՕՆ**

Yes, I wish to subscribe to Massis Weekly  
Enclosed a check for (one year)  
\* \$50,00 \* \$100,00 (first class) for USA  
\$ 125,00 (Air Mail) for Canada.  
\$ 250,00 (Air Mail) Overseas.

Name: \_\_\_\_\_  
Address: \_\_\_\_\_  
City: \_\_\_\_\_ State: \_\_\_\_\_ Zip Code: \_\_\_\_\_  
Country: \_\_\_\_\_  
Tel: \_\_\_\_\_ Email: \_\_\_\_\_

**ՎԱՐՁՈՒ ՄՐԱԸ**  
**ՓԱՍԱՏԻՆԱՅԻ ՄԷՋ (200 ԳՈԳԻ ԸԱՍԱՐ)**  
**ԱՄԵՆ ՏԵՍԱԿ ԱՌԻՅԵՐՈՒ ԸԱՍԱՐ**  
**1060 N. ALLEN AVE. PASADENA CA 91104**  
**ՇԵՌԱԶԱՅՆԵԼ (626) 797-7680**

**St Gregory Armenian Church**  
Ս. Գրիգոր Լուսաւորիչ  
Հայց. Առաքելական Եկեղեցի

**Christmas Tree Lighting Ceremony**  
**And Reception**

Տօնածառի Լուսաւորման  
Հանդիսութիւն

Ընտանեկան շարժապատկերի  
ցուցադրութիւն եւ Հիւրասիրութիւն

Բոլորդ Հրաւիրուած եք  
Մուտքը Ազատ

Friday December 7, 2018 at 7pm  
2215 E Colorado Blvd., Pasadena CA 91107  
**Special Family Christmas Movie Presentation**  
**All Families and kids are invited**

For reservations Please call **Free Admission**  
**626-449-1523**



### Չինաստանի Սեչ Տեղի Ունեցած է Նոր Հայաստանին Նուիրուած Գիտաժողով



Չինաստանի Փեքին քաղաքին մէջ նոյեմբեր 10-12 տեղի ունեցած է «Նոր Հայաստանը եւ անոր տարածաշրջանային կարեւորութիւնը» թեմայով միջազգային գիտաժողովը, որ կազմակերպած էր Չինաստանի միջազգային բարեկամական կապի ընկերակցութեան (China Association for International friendly contact) Խաղաղութեան եւ զարգացման հետազոտութիւններու կեդրոնը: Գիտաժողովին մասնակցած է ՀՀ սփիւռքի նախարարութեան Հայրենադարձութեան եւ հետազոտութիւններու վարչութեան Հայրենադարձութեան բաժնի պետ, պատմական գիտութիւններու թեկնածու Յովհաննէս Ալեքսանեան:

Գիտաժողովը ներկայացուց-

խանակուեցան եւ ճշգրտումներ կատարուեցան:

Սփիւռքի նախարարութեան աշխատակից Յովհաննէս Ալեքսանեանի զեկոյցը նուիրուած էր հայուսական յարաբերութիւններուն եւ այդ ծիրէն ներս ՌԴ հայ համայնքի կարեւոր դերակատարութեան:

«Գիտաժողովի խորագիրը լիովին կը բացայայտէր Հայաստանի նկատմամբ Չինաստանի առանձնակի վերաբերմունքը, մշտապէս կ'ընդգծուէր հայ եւ չին ժողովուրդներու համաշխարհային քաղաքակրթական խորքը: Չինական կողմը հետաքրքրուած է մեր երկրի հետ գիտական, կրթական, տնտեսական ու քաղաքական գործակցութեան հնարաւորութիւններով:



չական էր, մասնակցած են Փեքինի, Շանհայի, Տալեանի գիտական ու համալսարանական տարբեր հաստատութիւններու ներկայացուցիչներ, կարդացուած է աւելի քան 20 զեկոյցում, առանձնացուած են քանի մը հիմնական թեմաներ եւ ուղղութիւններ՝ Հայաստանի քաղաքական, տնտեսական, ընկերային զարգացումները, միջազգային ու տարածաշրջանային իրավիճակը Հայաստանի շուրջ, «Մէկ գօտի, մէկ ճանապարհ» չինական նախագիծը եւ այլք:

Գիտական այդ նստաշրջանին մասնակցած են Չինաստանի մէջ ՀՀ դեսպանատան աշխատակիցները՝ հիւպատոս Արտակ Կալաչեանի գլխավորութեամբ:


Հայ եւ չինացի գիտնականներու զեկոյցները կարեւոր էին հայ-չինական դարաւոր յարաբերութիւններու պատմութեան արժեւորման, Հայաստանի ու անոր պատմութեան, մեր տարածաշրջանի շուրջ ծաւալուող իրադարձութիւններուն վերաբերեալ, որոնց առնչութեամբ կարեւոր մտքեր փո-

Հաստատուած են կապեր, որոնք օգտակար կրնան ըլլալ յետագայ գործակցութեան համար, ներառեալ՝ չինական սփիւռքի ուսումնասիրման տեսանկիւնէն»,- Հայցերն այսօր»-ի հետ զրոյցին նշած է Յովհաննէս Ալեքսանեան:

Տեղեկանք. Չինաստանի հայ համայնքն արագ զարգացող ու երիտասարդ համայնքներէն է ամբողջ Հարաւարեւելեան Ասիոյ մէջ: Տարբեր տուեալներով, ներկայիս Չինաստանի մէջ կը բնակի 800-900 հայ, որոնք կեդրոնացած են հիմնականին մէջ Հոնկոնկի, Շանհայի, ՇէնՉենի, Նանկինի, Փեքինի, Հարբինի մէջ: Այստեղ ստեղծուած են եւ կը գործեն շարք մը կառուցներ՝ «Հոնկոնկի եւ Չինաստանի հայկական համայնքը», «Չինահայ լրագիրը» (<http://www.chinahay.com>), «Չինաստանի հայկական ուսանողական միութիւնը» եւ այլն:

Այսօր Չինաստանի մէջ աշխատանքային պայմանագրով կ'աշխատին եւ կը սորվին շուրջ 1000 ՀՀ քաղաքացիներ:

### Երեւանի Սեչ Լոյս Տեսած է Թուրք Ստաւորական Տողան Աքհանլըի՝ Ցեղասպանութեան Մասին Գիրքի Հայերէն Թարգմանութիւնը




Հայաստանի մէջ հրատարակուած է գերմանաբնակ թուրք մտաւորական Տողան Աքհանլըի «Ահեղ դատաստանի դատաւորները» գիրքի (թրք. «Kiyamet Gunu Yargiclari») հայերէն թարգմանութիւնը: Գրքի թարգմանիչը եւ մեկենասն է Սոնա Չաքարեանը: Ան լոյս տեսած է «Նոյեան տապան» հրատարակչութեան կողմէ: Այդ մասին կը հաղորդէ Akunq.net-ը՝ վկայակոչելով Սոնա Չաքարեանի ֆէյսպուքեան էջը:

Աղբիւրին համաձայն՝ սոյն գիրքի թրքերէն տարբերակը հրատարակուած էր 1999-ին Պոլսոյ մէջ, «Պելիէ» հրատարակչութեան կողմէ: 1998-1999 թուականներուն թրքերէն լոյս տեսած էր անոր «Անհետացած ծովերը» ընդհանուր վերնագիրով եռագրութիւնը, որ կը ներառէ «Ծովուն սպասելով», «Կակաչներու դաշտը», «Ահեղ դատաստանի դատաւորները» ստեղծագործութիւնները:

Նշենք, որ Տողան Աքհանլը ծնած է 1957-ին ներկայ Թուրքիոյ տարածքին գտնուող Շաւշաթ գաւառին մէջ: 1985-1987 թուականներուն ան իր ձախակողմեան հայեցքներուն պատճառով Պոլսոյ մէջ ձերբակալուած է որպէս ընդդիմադիր եւ կտտանքներու ենթարկուած թրքական բանտին մէջ: 1992-ին արտագաղթած է Գերմանիա եւ մինչ օրս կ'ապրի Քէոլն:

Աքհանլըի վէպերը Թուրքիոյ մէջ ընդգրկուած են լաւագոյններու շարքին: 2005-ին անոր հեղինակած «Տիրամօր վերջին երազը» վէպը արժանացած է «Հիւրիեթ»-ի 2009-ի մրցանակին: 2005-ին թուրք գրաքննադատները անոր այս գիրքը դասած են 10 լաւագոյն վէպերու շարքին:

Աքհանլըն Հայոց Ցեղասպանութիւնը ճանչնալու եւ իր քաղաքական հայեցքներու պատճառով երկար տարիներ չէր կրցած այցելել Թուրքիա: Ան 2005-ին եղած է Հայաստան:



**St Gregory Armenian Apostolic Church**  
 Ս. Գրիգոր Լուսաւորիչ Հայց. Առաքելական Եկեղեցի

Celebrant of Holy Badarak  
**His Eminence Bp. Armash Nalbandian**  
 Primate of Damascus

Պատարագիչ եւ Բարոզիչ՝  
**Գերշ. Տ. Արմաշ Եպս. Նալպանտեան**  
 Տամասկոսի Թեմի Առաջնորդ

Sunday, December 2, 2018 at 10:30a.m.  
 Կիրակի, Դեկտեմբեր 2, 2018 առաւօտեան ժամը 10:30ին

Հաւատացեալները սիրով կը հրաւիրուին միասնաբար Աղօթելու եւ լսելու հիւր հոգեւորականին օրուայ հոգեւոր պատգամը

All parishioners are invited to join us and hear the spiritual message of our guest clergy



### Արարատ Հանգստան Տունը (Հիւանդի մը Յուշատետրէն)



Թուականէս 25 տարիներ առաջ խումբ մը հայրենակիցներ, տեսիլքը ունեցած են տարեցներու նկատմամբ հիմնելու այս հսկայ հաստատութիւնը, ուր այսօր կը հոգատարուին աւելի քան 350 անձեր, որոնք իսկապէս կարիքն ունին դարմանումի: Փառք ու պատիւ այն նուիրեալներուն, որոնք հիմը դրին այս հաստատութեան եւ կոչեցին զայն «Արարատ Տուն»: Այսօր 25 ամեակի տօնակատարութեան առթիւ, կը յիշուին այն անձերը որոնք 25 տարի առաջ աշխատանք տարին հիմնելով այս հաստատութիւնը: Անոնք հետեւեալներն են՝ ազնուափայլ տիկնայք Հայկուհի Թոփաշիկեան, Բելլա Փոլատեան, Արշալույս Պօղոսեան, Սրբուհի Մարգարեան, Սիւզան Երանեան եւ յարգելի բժիշկ Եոսուֆեան:

Արարատ Տան մէջ այսօր տասնապատիկ աւելցած են հիւանդները, բժիշկները եւ բոյժ քոյրերը: Ունինք տարեկան բիքնիկ-դաշտահանդէս, որ մեծ յաջողութիւն գտած է ժողովուրդի կողմէ: Ամսուան առաջին Երեքշաբթի օրը, հաստատութեան Տէօքմէճեան սրահին մէջ կ'ունենանք ճաշկերոյթ բոլորի համար, ուր գեղեցիկ յայտագրով ելոյթ կ'ունենան հայրենիքէն ժամանած եւ տեղացի արուեստագէտ երգիչ-երգչուհիներ:

Արարատ Տունը իր մէջ կը պարփակէ տարբեր բաժանմունքներ: Ունինք առանձին շէնք մը որ կէս առողջ եւ ինքնակառավարող առանց բուժքոյրի օգնութեան ապրող մարդոց յատկացուած է: Արդարեւ, այս շէնքին մէջ հանգստանալու դիմում կատարող հայրենակիցներու շարքը բաւական երկար է:

«Արարատ» Տան մէջ կը գործեն վեց տարբեր բաժանմունքներ: Իւրաքանչիւրն այս բաժնին ունի իր վերահսկիչ մեծաւորը, նաեւ իր դեղատունը: Արարատ Տան համալիրին մէջ կը գործէ հոյակապ արդիական խոհանոց մը, ուր օրական 3 անգամ համով հոտով հայկական ճաշեր կը պատրաստուին: Գալով բոյժ քոյրերուն, անոնք իրենց հոգածութեան ներքեւ ունին հիւանդանոցային արդիական անհրաժեշտ սարքաւորումները:

Զմոռնամ ըսելու նաեւ որ շատ գեղեցիկ պարտէզներով ու շատրուանով մը օժտուած է այս հաստատութիւնը: Ան իր գեղեցիկութեամբ, մաքրութեամբ, հայկական մթնոլորտով ու բժախնդիր հոգատարութեամբ պանծալի հայկական հաստատութիւն մըն է: Արարատ Տունը եւ կոչած են «Խոհալ Տուն»: Փառք ու պատիւ զայն կերտողներուն:

Արարատ Տան բնակիչ Պետրոս Սէֆէրեան

### Տիգրանակերտի Հայկական Սուրբ Սարգիս Եկեղեցին Աւերման Եզրին Է



Իր պատմութեան ընթացքին Տիգրանակերտի հայկական Սուրբ Սարգիս պատմական կառուցը ծառայեցուած է որպէս հացահատիկի պահեստ, ախոռ: Եկեղեցին որոշ ժամանակ օգտագործուած է նաեւ որպէս անմշակ բրինձի գործարան, որուն պատճառով ստացած է «Զելթիք քիլիսեսի» («Անմշակ բրինձի եկեղեցի») անուանումը:

Տիգրանակերտի Սուրբ շրջանի Արիփաշա Թաղամասին մէջ գտնուող եկեղեցին անցեալին կաթոլիկ հայերու հաւաքատեղի եղած է: Այն յայտնի է նաեւ «Խտըր -էլիաս» անունով:

Գրաւոր աղբիւրներու մէջ Սուրբ Սարգիս եկեղեցւոյ կառուցման տարեթիւ վերաբերեալ յստակ տեղեկութիւններ չկան, եկեղեցւոյ տարածքին մէջ ալ որեւէ արձանագրութիւն չէ պահպանուած: Սա-

կայն յատկազօծէն եւ որոշ ճարտարապետական առանձնատարածութիւններ էլլելով՝ որոշ աղբիւրներ կ'ենթադրեն, որ եկեղեցին 16-րդ դարու կառուց է:

Մաքս Ֆօն Բերխեմի «Ամիտա» (Տիւրպեքիւր) կոչուող գիրքին համաձայն՝ եկեղեցին կառուցուած է 1515թ-ի Տիգրանակերտի բնակիչ օսմանահայատակ հայերուն կողմէն եւ կոչուած «Սուրբ Սարգիս»:

Ղուկաս Ինճիճեանի կողմէ 19-րդ դարուն հրապարակուած աշխատութեան մը մէջ կը խօսուի քարաշէն, հնգախորան հայկական եկեղեցւոյ մասին, իսկ Թուրքիոյ ասորական համայնքի ներկայացուցիչ, պատմաբան Գաբրիէլ Աքիլը այս եկեղեցւոյ համար կ'օգտագործէ Սօր Տուճեանա անունը: Աղբիւրը՝ էրմէնի հաբեր

անունով գրանցուած է բնակարան: Այն կը գտնուի «The Greens and Views» բնակելի թաղամասին մէջ:

«Հետք»-ի աղբիւրը յայտնած է, որ Տուկայի մէջ երկու բնակարան ունի Երեւանի նախկին քաղաքապետ ու փոխադրամիջոցներու եւ կապի նախարար Գաբրիէլ Բեկլարեան, անշարժ գոյքի սեփականատէր է նաեւ Աժ նախկին պատգամաւոր Մհեր Սեդրակեան, իսկ «Փալմ ձումէյրա»-ի վրայ առանձնատուն ունի նախկին վարչապետ եւ Աժ նախագահ Յովիկ Աբրահամեան, սակայն անոնց ունեցուածքը չէ յայտարարագրուած: Այլ նախկին պաշտօնեաներ եւս գոյք ձեռք բերած են Տուկայի մէջ:

Սիւրբ պատրաստած են Վահէ Սարուխանեան, Սարո Պաղտասարեան եւ Գրիշա Պալասանեան «ԴԵՏԲ»

### Մեծահարուստ Հայերու եւ Պաշտօնեաներու Տուները

Շարունակուած էջ 6-էն  
պաշտօնէն:

#### Մաքսիմ Յակոբեանի ունեցուածքը

2014-ի գարնան «Քրոնիմեթ Մաքսիմ» 60 տոկոսի սեփականատէր Մաքսիմ Յակոբեան հեռացուած է պաշտօնէն, որուն պատճառը այդ արդիւնաբերական ընկերութեան մէջ մեծ ծաւալներու հասնող չարաչառումներն ու իւրացումներն էին: Այդուհանդերձ, Յակոբեան նշանակուած է նոր ձեւաւորուած մարմինի՝ Տնօրէններու Խորհուրդի նախագահ, որ, սակայն, ի տարբերութիւն զիսաւոր տնօրէնին, շատ աւելի թոյլ, գրեթէ ոչինչ որոշող պաշտօն է:

Տուեալներու համաձայն՝ Յակոբեանը, Ներսիսեանն ու Աւետիսեանը բնակարաններ ձեռք բերած են Տուկայի «Address Dubai Marina» 5-աստղանի հիւրանոցին մէջ: Ընդ որում, եթէ Ներսիսեանն ու Աւետիսեանը մէկական բնակարան ունին, ապա Յակոբեանի անունով

գրանցուած է 17 բնակարան:

#### Հայաստանի մէջ Խրիստոստոմի պատուաւոր հիւպատոսի տուները

Տուկայի մէջ գոյք գնած են նաեւ Բաբգէն Սեդրակեանն ու Խոսեղիազարեանը, որոնք ամուսիններ են: Սեդրակեան ֆետրուար 2017-ին կը դառնայ Խրիստոստոմի պատուաւոր հիւպատոս Հայաստանի մէջ: Անոր գրասենեակը կը գտնուի Երեւանի Ամիրեան փողոցի վրայ, ուր գրանցուած է կինը: Բաբգէն Սեդրակեան նաեւ անցեալ տարի հիմնադրուած «Պատուաւոր Հիւպատոսներու Միութիւն» կազմակերպութեան նախագահն է ու ՀՀ ոստիկանապետին կից Հասարակական Խորհուրդի անդամ:

Ըստ «Հետք»-ի տեղեկութիւններուն՝ Բ. Սեդրակեանն ու Խ. Եղիազարեանը երկու բնակարան ձեռք բերած են Տուկայի մէջ: Անոնցմէ մէկը կը գտնուի «Փալմ ձումէյրա»-ի «Ալ Հաթիմի» բնակելի շէնքին մէջ: Տուեալներու համաձայն՝ բնակարանը Բ. Սեդրակեանի

սեփականութիւնն է, որ ներառուած է 2014 թուականի գործարքներու շարքին մէջ, իսկ Սեդրակեան ներկայացուած է որպէս գնորդ:

2014-ի գործարքներու մէջ ներկայացուած է նաեւ հիւպատոսին եւ անոր կնոջ բնակարանը, որ կը գտնուի Տուկայի Միջազգային Քաղաք «International City» կոչուող թաղամասի «Al Dana 1» բնակելի շէնքի մէջ: Սակայն ամուսինները այս պարագային նշուած են որպէս վաճառողներ:

#### Գնդապետի կինը՝ սեփականատէր

Մեր ցուցակին մէջ առկայ է նաեւ Անահիտ Կոստանդեանի անունը, որ գրանցուած է Երեւանի կեդրոնը: Կոստանդեան Զինուորի Օդազնացութեան վարչութեան առաջին պետ (1992-1996), պահեստագործի գնդապետ Ալեքսանտր Աբրահամեանի կինն է, որու



### Ձմրան Ընթացքին Տրամադրութիւնը Բարձրացնելու Վեց Հիմնական Միջոց

Ձմեռը տարուան այն եղանակն է, երբ ճնշախտը գրեթէ միշտ կ'ուղեկցի մեզի: Ամէն ինչ մուսկլ է, աղտոտ ու անկենդան: Տօներուն, նոյնպէս, ուրախանալու առիթ, կարծես, չկայ: Մարդիկ մուսկլ են, շատերուն համակած է եղանակալին ճնշախտը, ծուլութիւնն ու աշխատունակութեան անկումը:

Սակայն, ամէն ինչ կարելի է շտկել: Գիտնականները գտած են տրամադրութիւնը բարձրացնող վեց հիմնական միջոց:

Եթէ տրամադրութեան հետ կապուած խնդիրներ ունիք, ուստի ձեր առաջնությունը պէտք է սկսի ոչ միայն սովորական մարմնամարզութեամբ:

Հարկաւոր է նաեւ «լաւ տրամադրութեան մարզանք», նախքան մարմնամարզութեան վարժութիւններ կատարելը՝ լաւ պիտի ըլլայ նաեւ դէմքի մկանները մարզել:

1) Կնճռոտեցէ՛ք ճակատը՝ պատկերացնելով թէ մաշկը ամբողջութեամբ հաւաքուած է, ապա ուղղեցէ՛ք: Ատիկա մկաններու թուլացման հաճելի գագոցութիւն է, եւ ճակատի մաշկը պէտք է միշտ չիշողութեան մէջ պահել:

Եւ որպէսզի համոզուիք, թէ որքան լաւ հարթուած են ճակատի կնճիռները, կարելի է ձեռքի փոփոխ շոյթի ճակատը: Այս վարժութիւնը կրկնեցէ՛ք 10-15 անգամ, մինչեւ զգաք ճակատի մկաններու հաճելի ու թեթեւ թուլացում:

2) Փորձեցէ՛ք չխոժոռուել յօնքերը (ատիկա աւելի շատ կ'ըլլայ զգացմունքներու լարուածութեան կամ տրամադրութեան անկման պարագային): Ձեզի պիտի օգնէ հետեւեալ վարժութիւնը. փակելով աչքերը՝ որքան հնարաւոր է ամուր սեղմեցէ՛ք կոպերը: Յետոյ, չբանալով աչքերը, թուլացեցէ՛ք այդ սեղմումը ու դէմքի մաշկը քաշեցէ՛ք: Ատոր հետ մէկտեղ թեթեւ պիտի քաշուին քունքի մկանները: Ձեռքի մատները դրէ՛ք քունքին վրայ: Ստուգեցէ՛ք, թէ որքան ար-

դիւնաւէտ են ձեր ջանքերը: Այս վարժութիւնը կարելի է կատարել ոչ միայն առաւօտեան՝ անկողինի մէջ պառկած, այլեւ օրուան մէջ, քանի մը անգամ:

3) Առաւօտեան նախավարժանքն էտք, մտնելով լոգանքի, կանգնեցէ՛ք հայելիին առջեւ եւ չիշեցէ՛ք որեւէ հաճելի ու գուարճալի դէպքի մասին: Ատիկա պիտի օգնէ, որ ձեր դէմքը աւելի բարեհամբոյր ըլլայ:

Իսկ բնական, հաճելի ժպիտով մարդը աշխուժութիւն եւ կենսախնդութիւն կը գտնէ (նաեւ ինքնավստահութիւն), ինչպէս նաեւ կը բարձրացնէ զինք շրջապատողներուն տրամադրութիւնը: Այնպէս որ, ժպիտը պահպանեցէ՛ք առաւօտէն սկսեալ:

4) Լուացուելէ ետք կրկին մօտեցէ՛ք հայելիին եւ սկսեցէ՛ք ժպտիլ դուք ձեզի (չիշելով որեւէ ուրախ, ծիծաղելի դէպք կամ պարզապէս որեւէ դէմք ընդունեցէ՛ք՝ կրկնելով փոքրիկներու շարածճիւղութիւնները):

5) Օրուան ընթացքին ուրախութեան հորմոնները աւելցնելու ժամանակ գտէ՛ք: Որքան ալ ձեր օրը յազեցած ըլլայ, 2-3 վայրկեան ժամանակ գտէ՛ք, որպէսզի գուարճանաք, թռչկոտեցէ՛ք մէկ ոտքի վրայ՝ սուլելով ուրախ ու սիրելի երաժշտութիւն մը:

Մի մոռնա՛ք գործընկերներու հետ կատակել եւ անեկդոտներ փոխանակել:

6) Տուն եղած ժամանակ փոքրիկներուն հետ խաղացէ՛ք եւ գուարճացէ՛ք, անոնց հետ կրկնապիս ներկայացումներ կամ մանկական թատրոն այցելեցէ՛ք, գուարճալի խաղալիքներ գնեցէ՛ք եւ միասին խաղացէ՛ք:

Կեանքի մէջ փորձեցէ՛ք թէկուզ փոքր ուրախութիւններ գտնել: Ձեզի համար զբաղում գտէ՛ք, նուէրներ արէ՛ք: Պարբերաբար փորձեցէ՛ք որեւէ նոր, ձեզի համար անսպասելի բանով զբաղիլ:

### Խորհուրդներ՝ 30-էն ետք Յարաբերութիւններ Սկսողներուն

Տարիքը ընդամէնը թիւ է: Միթէ կարեւոր է, որ դուք արդէն 30-ը անց էք: Ամենայն հաւանականութեամբ, ձեր շրջապատին մէջ կան օրինակներ, երբ կանայք 30 տարեկանէն ետք սկսած են հանդիպիլ իրենցմէ երիտասարդ տղամարդոց հետ: Այստեղ կարեւորը իսկական զգացումներն են, իրար հասկնալու եւ աջակցելու ունակութիւնը, այլ ոչ թէ անձնագրային ստեղծանքները:

Դուք ոչ մէկ պարագայի պէտք է կառչիք ձեր տարիքին ու մշտապէս դուք ձեզ ու ձեր գուզընկերոջ չիշեցնէ՛ք այդ փոքր մանրուքին մասին, ատիկա ոչինչ կը փոխէ, բայց կրնայ վէճերու պատճառ դառնալ:

- Գիտցէ՛ք, թէ ինչ կ'ուզէք: 20 տարեկանին մենք կ'ուզենք այնպիսի տղամարդ, որ ինքնաշարժ ունի ու կրնայ մեզ ճաշարան տանիլ: 30 տարեկանին մեր չափանիշերը աւելի յստակ կը դառնան: Եթէ դուք դեռ չէք կողմնորոշուած ձեր երազանքի տղամարդու գլխաւոր յատկանիշերու հարցով, խորհուրդ կու տանք մտածելու այդ մասին: Վերցուցէ՛ք թուղթ ու գրիչ եւ գրեցէ՛ք հաւանական գուզընկերներու անունները:

ըր, ապա իւրաքանչիւրին դիմաց կազմէ ցուցակ՝ հինգ դրական ու հինգ բացասական յատկանիշերով: Այդպէս ձեզի համար աւելի դիւրին պիտի ըլլայ հասկնալ, արդեօք պատրաստ էք համակերպուելու այդ մարդու թուլութիւններուն հետ, թէ՞ կը նախընտրէք շարունակել որոնումները:

- Մի՛ կառչիք անցեալին: Հնարաւոր է՝ դուք դեռ մինակ էք, քանի որ դեռ չէք յաղթահարած անցեալի ցաւոտ յարաբերութիւններուն դառնութիւնը: Բայց դուք չէք կրնար կառուցել ձեր ապագան, եթէ մշտապէս ետ նայիք: Իւրաքանչիւր մարդու կեանքին մէջ կը պատահին ողբերգութիւններ, բայց բոլորը չեն որ գանոնք կը վերականգնանք իրենց չիշողութեան մէջ:

Դաւաճանութիւնները, հիասթափութիւնները, կոպիտ վերաբերմունքը պէտք է թունաւորեն ձեր ներկան: Եղէ՛ք բաց նոր յարաբերութիւններու համար:

- Խիստ մի՛ ըլլա՛ք: Եթէ ձեր անձնական կեանքը անյաջողութիւններու շարան է, այդ պարագային

### Մանրութիւններ, Որոնք Կ'ազդեն Մեր Երջանկութեան Վրայ

Սարա Հենարն կը ներկայացնէ մօտ չորս տասնեակ կէտեր, որոնք բացասական հետեւանքներ կը ձգեն մեր կեանքին վրայ:

Կը ներկայացնենք ամենակարեւորները եւ կ'առաջարկենք ծանօթանալ անոնց:

1) Մենք մշտապէս կ'անհանգստանանք- Անհանգստութիւնը բնորոշ է մեզմէ իւրաքանչիւրին: Մենք երբեմն չենք կրնար կառավարել մեր գագոցումները եւ անտեղի կը մտահոգուինք:

Հանգստացէ՛ք, կեդրոնացէ՛ք եւ ճիշդ որոշում ընդունեցէ՛ք:

Յիշեցէ՛ք «Don't worry, be happy» երգը:

2) Դուք կ'ուզէք ամէն ինչ վերահսկել- Երբեմն մարդիկ կը կարծեն, թէ կրնան հերոս ըլլալ եւ դեկավարել ամէն ինչ: Անոնք կը մտածեն, որ իրենց բոլոր ծրագրերները պիտի իրագործուին, պիտի յաջողին: Սակայն, իրականութեան մէջ ոչինչ, բացի սեփական անձէն, կրնան վերահսկել: Սորվեցէ՛ք, որ կան նպատակներ, որոնք անհասանելի են:

3) Դուք կը վիրաւորուիք- Վիրաւորուիլ կը նշանակէ թոյն խմել եւ սպասել, որ ուրիշ մը մահանայ: Վիրաւորուելու պարագային դուք ձեզի կը լիցքաւորէք բացասական ուժերով: Յիշեցէ՛ք, որ դիմացինը կը շարունակէ վայելել կեանքը եւ չի մտածեր անգամ ձեր մասին, իսկ դուք կը տանջէք դուք ձեզ:

4) Դուք կը կարծէք, թէ բոլորը պէտք է հետեւին ձեր կանոններուն- Օրուան նորութիւն, աշխարհը ձեր օրէնքներով չի շարժիր: Որքան

չուտ գիտակցիք անոր, այնքան աւելի դիւրին պիտի ըլլայ ապրիլ ու երջանիկ ըլլալ: Յիշեցէ՛ք, որ ոչ մէկը կարողացած է ձեր օրէնքներու եւ կանոններու յուշագիրը: Մարդիկ յաճախ կը բարկանան այն բանի համար, որ միւսներուն մտածելակերպը չի համապատասխաներ իրենց բնաւորութեան:

Պէտք է խուսափիլ բոլորին ձեր օրէնքները ստիպելէ: Մարդոց ընդունեցէ՛ք այնպէս, ինչպէս անոնք կան:

5) Դուք ձեզ կը համեմատէք միւսներու հետ- Մարդը միշտ կը խաղայ նոյն խաղը. ինքզինք կը համեմատէ ինքն ինքն:

Օրինակ, ան կրնայ համեմատել ինքզինք Մատոնայի հետ եւ հասկնալ, որ ինք շատ վատ երգչուհի է: Ասիկա, բնականաբար, բացասաբար կ'ազդէ տուեալ մարդու հոգեբանութեան եւ մտածելակերպին վրայ: Բայց հաւանաբար ան կրնայ շատ լաւ խոհարարուհի կամ դերձակ ըլլալ: Ուստի, խուսափեցէ՛ք համեմատութիւններէն:

6) Դուք կը կարծէք, թէ երազանքներու իրականացումը երջանկութիւն կը պարզեւէ- «Ես երջանիկ կ'ըլլամ, եթէ մէկ միլիոն տոլար շահիմ» կամ «Ես երջանիկ կ'ըլլամ, եթէ այսօր երեկոյեան ընտանիքս հաւաքուի սեղանի շուրջ»: Ի հարկէ, նպատակներ ունենալը շատ կարեւոր է, բայց եթէ դուք ձեր երջանկութիւնը կը կապէք միայն այդ երազանքներու իրականացման հետ, որոնք, ի դէպ, հաւանական է անկատար մնան, դուք կը մոռնաք վայելել ձեր ներկան:

### Պարզ Սովորութիւններ, Որոնք Պիտի Սերտացնեն Ձեր Յարաբերութիւնները

Երջանիկ գոյգերը օրէ օր կ'աշխատին երջանիկ հեռանկարներու համար: Փորձեցէ՛ք հետեւիլ այս պարզ կանոններուն եւ նկատել, թէ ինչպէս կ'իրքը կը բոցկլտայ նոր թափով:

Ուսումնասիրութիւնները ցոյց տուած են, որ այն ամուսինները, որոնք կրցած են երկար պահպանել յարաբերութիւնները, ունին որոշակի յատկութիւններ:

- Միաժամանակ անցէ՛ք քննալու: Երբ դուք նոր սկսած էիք միասին ապրիլ, անհամբեր կը սպասէիք զիշերուան գալուն, որպէսզի քննաք՝ գրկելով ձեր սիրելիին:

Համատեղ քննալը առաջնահերթ պահանջ է: Երջանիկ գոյգերը միասին կ'երթան անկողին. ի՞նչը կրնայ աւելի լաւ ըլլալ քան շշուկով սիրելիին «բարի գիշեր» յայտնելը:

- Ընդհանուր զբաղումներ գտէ՛ք: Ամենայն հաւանականութեամբ, տղամարդը չի կրնար փոխարինել ընկերուհին գնումներու ժամանակ, իսկ կինը՝ իր հերթին՝ կիսել ֆութպոլի կամ ինքնաշարժներու նկատմամբ կիրքը:

Ամէն պարագայի, կարեւոր է ընդհանուր հետաքրքրութիւններ գտնել: Զբաղեցէ՛ք պարբերով, անկախ ներդաշնակութիւն կը հաղորդէ ձեր յարաբերութիւններուն: Կամ միասնաբար յաճախեցէ՛ք մարզական կեդրոն մը: Այս 21-րդ դարուն դուք կրնայք երեկոյեան միասնաբար ֆիլմեր դիտել կամ պարզապէս սովորութիւն դարձնել երե-

կոյեան համատեղ զբօսանքները: - Մի շտապէ՛ք, միշտ կողքին եղէ՛ք: Յիշեցէ՛ք այն ժամանակները, երբ կը քալէիք ձեր սիրելիին հետ ձեռք-ձեռքի բռնած:

Երբեմն անիկա նրբօրէն կը սեղմէիք, մատներով կը խաղայիք, կարծես ձեր անձնական գաղտնիքի նշանը կը հաղորդէիք՝ «կը սիրեմ»:

Երջանիկ գոյգը միշտ հոգատարութիւն կը ցուցաբերէ: Փողոցը տղամարդը իր սիրելիի պաշտպանն է: Աւելի հաճելի է հանգիստ, առանց շտապելու քալելը, երբ դուք միշտ կրնաք համատեղ լուսանկարուիլ, քան առաջառաջ ինկած երթալ, որպէսզի ետ չմնաք:

- Ժամանակ գտէ՛ք հեռաձայնելու: Ի հարկէ, ողջ օրը չէք կրնար կողք-կողքի ըլլալ: Կայ աշխատանք, ընկերներու հետ համատեղ ուղեւորութիւններ եւ այլ բազում իրավիճակներ:

Վիճակագրութիւնը ցոյց կու տայ, որ յաջողակ գոյգերը, որոնք երջանիկ կ'ապրին միասին, միշտ ժամանակ կը գտնեն: Նոյնիսկ եթէ շատ կարճ դադար ունիք, անպայման հեռաձայնեցէ՛ք: Ցանկացէ՛ք հաճելի օր եւ չիշեցուցէ՛ք, որ դուք միշտ իր կողքին էք:

- Շփման եզրեր գտէ՛ք: Հարկ չկայ վէճերը հասցնելու յաղթողի ու պարտուողի որոշման: Երջանիկ գոյգերը իրենց բառա պաշարին մէջ ունին «մենք» բառը, ուստի անոնք արագ լուծում կը գտնեն իրենց խնդիրներուն եւ իրավիճակը չեն ծայրայեղացնում:



# ՄԱՐԶԱԿԱՆ

## Անգլիական Պրեմյեր Լիգա «Տոտենհեմ» - «Չելսի»՝ 3:1

Անգլիայի առաջնութեան 13-րդ տուրում տեղի ունեցաւ լոնտոնեան դերբիներէից «Տոտենհեմ» - «Չելսի» դիմակալութիւնը: Դաշտի տէրերի առաւելութիւնը զգալի էր՝ 3:1:

Արդէն 8-րդ րոպէին հաշիւը բացեց անգլիացի կիսապաշտպան Դեյվ Ալին, իսկ 16-րդ րոպէին աչքի ընկաւ անգլիացի յարձակուող Հարի Քեյնը: Արժեքներէնացի Մաուրիսիօ Պոչեթինօյի գլխավորած թիմի առաւելութիւնը երկրորդ խաղակէստն մեծացրեց հարակորեացի յարձակուող Սոն Հին Մինը:

Հիւրերը կարողացան կրճատել հաշուի տարբերութիւնը 85-րդ րոպէին Օլիւիէ Ժիրուի կողմի շնորհիւ: Ֆրանսացի յարձակուողը փոխարինման էր դուրս եկել 76-րդ րոպէին: «Չելսին» կրեց առաջին պարտութիւնն ընթացիկ առաջնութիւնում:

«Տոտենհեմը» բարձրացաւ երրորդ տեղ՝ 30 միաւոր: «Չելսին» հետ է 2 միաւոր եւ չորրորդն է: Առաջատար «Մանչեսթեր Սիթին» ունի 35, «Լիւերպոլը»՝ 33 միաւոր:

## Հնդիս Միթթարեանը Մասնակցեց «Արսենալի» Արտագնայ Յաղթանակին

Անգլիական Պրեմյեր Լիգայի 13-րդ տուրում Լոնտոնի «Արսենալը» հիւրընկալուելիս 2:1 հաշուով առաւելութեան հասաւ «Բորնմութի» նկատմամբ: Առաջին խաղակէստն աւարտուեց 1:1 հաշուով, իսկ հիւրերը յաղթական կողմ 67-րդ րոպէին խփեց գաբոնցի յարձակուող Պլեյ-Էմերիկ Օբամեյանգը:

Հայաստանի հաւաքականի 29-ամեայ կիսապաշտպան Հենրիխ Միթթարեանը Ունայ Էմերիի գլխավորած թիմի կազմում անցկացրեց ամբողջ հանդիպումը:

Այս յաղթանակից յետոյ «Արսենալը» 27 միաւորով ամբապնդուեց 5-րդ տեղում եւ մէկ միաւոր է հետ չորրորդ տեղում գտնուող «Չելսիից»: Լոնտոնեան ակումբը Պրեմյեր Լիգայի նախորդ 3 խաղերն աւարտել էր ոչ ոքի:

## Սպանիայի Առաջնութիւնն Ունեցաւ Նոր Առաջատար



Ֆուտպոլի Սպանիայի առաջնութիւնում 13-րդ տուրի արդիւնքում տեղի ունեցաւ առաջատարի փոփոխութիւն: «Սելիւիան» սեփական խաղադաշտում նուազագոյն հաշուով յաղթեց «Վալյադոլիդին» եւ, շրջանցելով «Բարսելոնային» ու Մադրիդի «Աթլետիկոյին», 26 միաւորով բարձրացաւ առաջին տեղ: Սելիւիացիների յաղթական կողմ առաջին խաղակէստն խփեց պորտուգալացի յարձակուող Անդրէ Սիլւան:

Յիշեցնենք, որ այս տուրի կեդրոնական խաղում «Բարսելոնան» ու «Աթլետիկոն» բաժանուել էին խաղադաշտում 1:1: Կատալոնական ակումբը 25 միաւորով նահանջեց երկրորդ տեղ, իսկ 24 միաւոր ունեցող մադրիդցիները՝ երրորդ: Մադրիդի «Ռեալը» նախօրէին 0:3 հաշուով պարտուել էր «Էլբարին» եւ 20 միաւորով 6-րդ տեղում է:

## Ֆուտպոլի Կանոնները Հնարաւոր է Փոխուեն

Ֆուտպոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը՝ IFAB-ը հանդէս է եկել նախաձեռնութեամբ՝ փոխել ֆուտպոլի կանոնները:

Առաջարկները քննարկուելու են ՖԻՖԱ-ում՝ միւս տարուայ Մարտին: IFAB-ը պատրաստել է մի քանի նորամուծութիւն, որոնք, հեղինակների կարծիքով, պէտք է խաղն աւելի դինամիկ դարձնեն: Օրինակ, առաջարկուում է փոխել ֆուտպոլիստների փոփոխութիւնների կարգը:

Դաշտից հեռացող ֆուտպոլիստը պէտք է դաշտը լքի մօտակայ եզրային գծից: Առաջարկուում է ճշգրտել ձեռքով խաղի ձեւակերպումը եւ փոխել վիճաբանական գնդակի կանոնը:

Դարպասապահներին հնարաւոր է 11 մեթրանոց հարուածի ժամանակ թոյլ տան լքել դարպասի գիծը մէկ ոտքով, իսկ թիմերին՝ ազատ եւ դարպասից հարուածները խաղարկել իրենց սուզանային հրապարակում:

## «Ռեալը» Հրաժարուել է Նեյմարի Գնումից

«Ռեալը» հրաժարուել է ՊՍԺ-ի յարձակուող Նեյմարին գնելու գաղափարից:

Յայտարարել է El Partidazo de COPE հաղորդման լրագրող Պակօ Գոնսալեսը:

Նրա տեղեկութիւններով, մադրիդեան ակումբի նախագահը չի ցանկանում Նեյմարի համար բանակցութիւնների մէջ մտնել:

## Յարութիւն Սերդինեանը Գրաւեց 4-րդ, Իսկ Արթուր Թովմասեանը՝ 6-րդ Տեղը



Գերմանիայի Կոտբուս քաղաքում կայացած սպորտային մարմնամարզութեան աշխարհի գաւաթի խաղարկութիւնում Հայաստանի պատուիրակներին չյաջողուեց մետալ նուաճել:

Փորձառու մարմնամարզիկ Յարութիւն Սերդինեանը նժոյգթափերի եզրափակիչ մրցաշարում վաստակեց 14,800 միաւոր եւ զբաղեցրեց 4-րդ տեղը: Այստեղ յաղթանակ տարաւ Տայպեյի ներկայացուցիչ Չին Կայ Լին (15,508 միաւոր):

Սպանիացիները չարդարացրեց նաեւ Արթուր Թովմասեանը, ով օղակների վրայ վաստակեց 14,700 միաւոր եւ բաւարարուեց 6-րդ տեղով: Այս մրցաձեւում յաղթող ճանաչուեց չինացի Յան Լինը:

Հայաստանի միւս երկու մարզիկները՝ Արթուր Դաւթեանն ու Վահագն Դաւթեանը չկարողացան յաղթահարել որակաւորման փուլը եւ ժամանակից շուտ դուրս մնացին մետալների համար պայքարից:

## Չիլիցը Խորուաթներին Յաղթանակ Պարգեւեց Դելիսի Գաւաթի Եզրափակիչում:

Թենիսի Դելիսի գաւաթի խաղարկութեան եզրափակիչում աշխարհի 7-րդ ուսկետ, խորուաթ Մարին Չիլիցը 3 սեթում յաղթել է ֆրանսացի Լիւկ Պուլիին՝ 7:6, 6:3, 6:3: Այդ յաղթանակի շնորհիւ Խորուաթիայի թիմը նուաճել է Դելիսի գաւաթը: Եզրափակիչում զբաղեցրեց 3:1 հաշիվը:

Աւելի վաղ Չիլիցը յաղթել էր նաեւ Ժօ-Ուիլֆրիդ Յոնգային, իսկ Բորնա Չորիչն ուժեղ էր գտնուել Ժերեմի Շարդիից: Ֆրանսացիներին յաջողուել է շարունակել եզրափակիչ շարքն այն բանից յետոյ, երբ Պլեյ-Յուզ էրբերը եւ Նիկոլիա Մայուն զուգախաղում յաղթել էին Իւան Դոդիգին ու Մատէ Պավլիչին:

Նախորդ անգամ խորուաթները Դելիսի Գաւաթում յաղթել էին 2005 թուականին:

## Ձլատան Իբրահիմովիչը «Միլանում» Կը Վաստակի 3 Միլիոն Եւրօ

Ամերիկեան ՄԼՍ-ում հանդէս եկող «Լոս Անճելոս Գալաքսիի» յարձակուող Ձլատան Իբրահիմովիչը երկրները կը շարունակի Խալիպում:

Ինչպէս նշում են խալիպական ՁԼՍ-ները, ֆուտպոլիստի գործակալ Մինօ Ռայոլան արդէն համաձայնութեան է եկել «Միլանի» հետ եւ 37-ամեայ շուէդ յարձակուողը շուտով կը համալրի «կարմրասեւերի» շարքերը:

Նախնական պայմանագիրը նախատեսուած է մինչեւ մրցաշրջանի աւարտը: Եթէ «Միլանը» դառնայ Ախոյեանների լիգայի մասնակից, ապա պայմանագիրը կ'երկարաձգուի եւս մէկ տարով:

La Gazzetta dello Sport-ը նշում է, որ Ձլատան Իբրահիմովիչը «Միլանում» 6 ամսուայ ընթացքում վաստակելու է 3 միլիոն եւրօ, այլ ոչ թէ նախապէս նշուած 2,2 միլիոն:


Հարաւամերիկացիների Առաջարկը՝ FIFA-ին

Հարաւային Ամերիկեան ֆուտպոլային կոնֆեդերացիա Ֆուտպոլի միջազգային ֆեդերացիային (FIFA) առաջարկել է աշխարհի առաջնութիւնն անցկացնել երկու տարին մէկ անգամ: Այս մասին տեղեկացրել է կազմակերպութեան նախագահ Ալեխանդրօ Դոմինգեսը:

«Մենք միշտ կ'աջակցենք այն գաղափարը, որն առաջարկել ենք FIFA-ին: Ազգերի լիգայի մրցաշարերի անցկացման փոխարէն, մենք կարող ենք խաղալ ամէն տարի: Աշխարհի գաւաթի խաղերը բոլորի համար է: Եթէ մենք փոխենք ձեւաչափը, շատերը կը կարողանան իրենց կարիերայի ընթացքում չորս անգամ խաղալ Աշխարհի գաւաթի առաջնութիւնում, ոչ թէ երկու», - ասել է նա:

Ներկայ պահին ֆուտպոլի աշխարհի առաջնութիւնն անց է կացնում չորս տարին մէկ անգամ, ինչպէս եւ Եւրոպայի առաջնութիւնը:

Պատճառներից մէկը երկրպագուների գոհ չլինելն է այդ տրանսֆերից:





ՄԱՐԱԶԴ



ՄԱՐԻ ՊԱՏԱՇԵԱՆ ՓՕԼԱՏԵԱՆ (Ծնեալ՝ Սեպտեմբեր 22, 1936 Հալիպ, Սուրիա)

Սրտի դառն կակիծով կը գուժենք մեր սիրեցեալ մօր, մեծ մօր, քրոջ եւ հարազատին՝ ՄԱՐԻ ՊԱՏԱՇԵԱՆ ՓՕԼԱՏԵԱՆԻ մահը, որ պատահեցաւ Ուրբաթ Նոյեմբեր 23, 2018-ին, յետ կարճատեւ հիւանդութեան:

Յուղարկաւորութեան արարողութիւնը տեղի պիտի ունենայ Շաբաթ, Դեկտեմբեր 1, 2018 առաւօտեան ժամը 10:30ին, Փասատինայի Ս. Սարգիս եկեղեցու մէջ, 58 S. Sierra Madre Blvd, Pasadena, CA. ապա թաղումը՝ Live Oak Memorial park գերեզմանատան մէջ:

- Սգակիրներ՝ Դուստրը՝ Քնարիկ եւ Վազգէն Պողարեան եւ զաւակները Ալին եւ Մեղրի: Զաւակը՝ Ժանօ եւ Սալբի Փօլատեան եւ զաւակները Մեղրի եւ Քրիստինա: Զաւակը՝ Գրիգոր եւ Զեփիւռ Փօլատեան եւ զաւակունք: Քոյրը՝ Տիկ. Ալիս Պատաշեան Շիրիքեան եւ զաւակունք: Եղբօր կինը՝ Տիկ. Սօնիա Պատաշեան եւ զաւակունք: Եղբօր կինը՝ Տիկ. Լիզա Պատաշեան եւ զաւակունք: Եղբայրը՝ Տէր եւ Տիկ. Գէորգ եւ Մարալ Պատաշեան եւ զաւակունք: Եւ Պողարեան, Օհանեան, Տէր Վարդանեան, Գարալեան եւ Պալճեան ընտանիքներ, հարազատներ եւ բարեկամներ:

ՀՈԳԵՅԱՆԳԻՍ



ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅԿ ՄԱՐՏԻՐԵԱՆ (Մահացած Պէյրութ 17 Հոկտեմբեր, 2018)

Հանգուցեալ ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅԿ ՄԱՐՏԻՐԵԱՆԻ մահուան քառասունքին առիթով, հոգեհանգստեան պաշտօն պիտի կատարուի Կիրակի, Դեկտեմբեր 9, 2018ին, St. Peter Armenian Apostolic Church, 17231 Sherman Way, Van Nuys, յաւարտ Ս. Պատարագի:

- Սգակիրներ՝ Այրին՝ Վարդուհի Մարտիրեան Դուստրը՝ Նիլ եւ Կասիա Մաքկրաթ եւ զաւակները Քիրա եւ Հայկ Քոյրը՝ Սօսի եւ Օննիկ Համալեան Քրոջ զաւակը՝ Աբօ եւ Գարին Պետրոս եւ զաւակները Արէն եւ Մայքըլ Քրոջ զաւակը՝ Յորակ եւ Լարա Քարկոտորեան եւ զաւակները Ալէք, Ալէն եւ Անյա Քրոջ զաւակը՝ Վաչէ եւ Սեդա Գամագեան եւ զաւակները Ճանի եւ Փաթիլ Քրոջ թոռը՝ Աւագ եւ Մարիա Գամագեան եւ եղբայրները Արա եւ Արէն

Հոգեհանգստեան պաշտօնէն ետք հոգեճաշ պիտի մատուցուի Terrace Restaurant & Lounge 17239 Ventura Blvd. Encino:

ՄԱՐԱԶԴ



ՏՈՔԹ. ԳԷՈՐԳ ՔԷՇԻՇԵԱՆ (Ծնեալ՝ Օգոս. 24, 1931ին)

Սրտի դառն կակիծով կը գուժենք մեր սիրեցեալ ամուսնոյն, հօր, մեծ հօր եւ հարազատին՝ տղթ. Գէորգ Քէշիշեանի մահը, որ պատահեցաւ Ուրբաթ, Նոյեմբեր 16, 2018ին:

Յուղարկաւորութեան արարողութիւնը տեղի պիտի ունենայ Կիրակի, Դեկտեմբեր 2, 2018ին, կէսօրէն ետք ժամը 4ին, Պըրպենքի Ս. Ղեւոնդեանց Առաջնորդարանիստ տաճարին մէջ, 3325 N. Glenoaks Blvd., Burbank, CA 91504:

- Սգակիրներ՝ Այրին՝ Սէսիլ Քէշիշեան Զաւակը՝ Ալէք Քէշիշեան Դուստրը՝ Ալին եւ Քիրզ Թրօյր եւ զաւակները՝ Լուլու եւ Ճեսի Աներորդին՝ տղթ. Սիմոն եւ Արփի Սիմոնեան եւ զաւակները Քենին՝ Ռիթա Պալեան եւ զաւակները (Վըրճինիա) Քենին՝ Անի Թոթայ եւ զաւակները (Մերիլենտ) Եւ համայն Պալիկեան, Գուշեան, Գասպարեան, Գալստեան, Աժտահարեան ընտանիքները, հարազատներն ու բարեկամները

Փոխան ծաղկեպսակի նուիրատուութիւնները կը խնդրուի կատարել ՀԲԸՄին, Թէքէեան Մշակութային Միութեան կամ Հոլիվուտի Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցու վերաշինութեան:

ՅԱԲԱԿՑԱԿԱՆ

Տօթթ. Գէորգ Քէշիշեանի մահուան տխուր առիթով Նոր Սերունդ Մշակութային Միութիւնն իր խորագգաց վշտակցութիւնները կը յայտնէ հանգուցեալի ընտանեկան պարագաներուն, ինչպէս նաեւ Թէքէեան Մշակութային Միութեան, ՌԱԿին, Հ.Բ.Ը.Մ.-Հ.Ե.Ը.ին եւ համայն բարեկամներուն:

Խորհուրդներ

Շարունակուած էջ 17-էն  
չ'արժեր զարմանալ, որ դուք միշտ մինակ էք: Կը գործէ ձեր պաշտպանական մեքենականութիւնը, որ թոյլ չի տար վատահիլ ունէ մէկուն: Նոր յարաբերութիւններ սկսելու համար պէտք է այդքան խիստ չըլլաք դուք ձեր հանդէպ, հակառակ պարագային՝ ոչինչ կը փոխուի:  
- Ժամանակ մի՛ վատնէք: 20 տարեկանին մեզի կը թուի, որ ամբողջ կեանքը մեր դիմացն է տակաւին: Այդպէս է, այո՛: 30-ին հեռանկարները նուազ ուրախալի կը թուին: Ահա թէ ինչու կարելի է ժամանակ վատնել անիմաստ ծանօթութիւններու վրայ ու մնալ բարեկիրթ տիկին մինչեւ անյաջող ժամադրութեան վերջին պահը: Եթէ պատահած է այնպէս, որ տղամարդը ձեր վրայ պատշաճ տպաւորութիւն չէ ձգած, դուք բնազդօրէն կը զգաք, որ ան այն մարդը չէ, որուն հետ պիտի փափաքիք ապագայ կառուցել, ուրեմն աւելորդ ժամանակ մի՛ վատնէք:  
Հետեւաբար, ան այն մարդը չէ, որ պէտք է ձեզի:  
- Եղէ՛ք անկեղծ ու ազնիւ: Անձնական կեանքը դասաւորելու համար պէտք է այլ մարդ ձեւանալ: Եթէ կեանքի մէջ ցանկացարոյց չէք, ուրեմն ժամադրութեան ժամանակ ալ նման դեր մի՛ ընտրէք: Մարդիկ կը գնահատեն անկեղծութիւնն ու ինքնավստահութիւնը: Ձեզմէ ընդամէնը կը պահանջուի անկեղծ ըլլալ: Առաւել եւս, որ վաղ թէ ուշ կեանքը ամէն ինչ իր տեղը կը դնէ ու կը բացայայտէ ձեր իրական դէմքը:

ՎԱՐՁՈՒ ՏՈՒՆ

Փասատինայի լաւ շրջանի մէջ 2 ննջարան, նստասենեակ, լուսցքատուն, central air conditon: Հասցէն՝ 1521 N. Hill Avenue, Pasadena, CA 91104: Հետաքրքրուողները կրնան հեռաձայնել Պօղոսին՝ 626-533-0083 թիւին: Տունը քանի մը աստիճան ցած է, (step one): No pets, no section 8:

Գործաւոր Կ'ուզուի

Փասատինայի մէջ Gas Station մը գործաւորի կարիք ունի: Հետաքրքրուողները կրնան հեռաձայնել 626-5789200 թիւին:

ԾԱԽՈՒ Է

Ծախու է Լիբանանահայ մտաւորական «Նայիրի» ամսագրի ակաճաւոր խմբագիր՝ Աճորանիկ Ծառուկեանի «Նայիրի» ամսաթերթերու 1958-1975 տարիներու լաթակազմ հաւաքածոները: Հետաքրքրուողներէն կը խնդրուի հեռաձայնել՝ Վահէ Աջապահեանին (626) 354-5924:





ARMENIAN AMERICAN MUSEUM

Building Together. Leaving a Legacy.

Կառուցենք միասին: Փոխանցենք ժառանգութիւն:



# Join the Groundbreaking Campaign!



**Permanent Armenian Exhibition**  
Հայկական մշտական ցուցահանդէս

**Traveling Multicultural Exhibitions**  
Բազմամշակութային շրջուն ցուցահանդէսներ

**Performing Arts Theater**  
Կատարողական արուեստի թատրոն

**Demonstration Kitchen**  
Ցուցադրական խոհանոց

**Learning Center**  
Ուսումնական կեդրոն

**Museum Archives**  
Թանգարանի արխիւներ

Քալիֆորնիոյ Հայ-Ամերիկեան Թանգարանը եւ Մշակութային կեդրոնը պատմական շինութիւն է, որ պիտի կառուցուի Կլենտէյլ քաղաքին մէջ: Կեդրոնը կը ներկայացնէ մեր պատմութիւնը, կը պահպանէ մեր մշակոյթը, եւ կը զօրացնէ մեր համայնքը: Մասնակցեցէ՛ք առաջին կարգի այս համաշխարհային եւ Մշակութային Թանգարանի եւ կեդրոնի կառուցումին:

The Armenian American Museum and Cultural Center of California is a historic landmark developing in the City of Glendale. The center will share our story, preserve our culture, and strengthen the community. Take part in building the first world class museum and cultural center of its kind in America. Join and support the Groundbreaking Campaign by contributing today.

**DONATE YOUR \$10 TODAY**

**TEXT "MUSEUM" TO 20222 OR VISIT JOINAAM.ORG**

MAILING ADDRESS: 104 NORTH BELMONT STREET, SUITE 205, GLENDALE, CA 91206  
The Armenian American Museum and Cultural Center of California is a 501(c)(3) non-profit organization.  
Your donation is tax-deductible allowed by law. Federal Tax ID: 47-2465341.

